




ԱՐԵՎԱԴՐ

Կրօնական Գրաւոն Բանաւրական



Պատմական շրջանը կազմության վերաբերյալ պահանջման գործությունները

၁၀၃

1961

Lt.
such

«سيون» مجلة أرمنية شهرية، أدبية، ثقافية، لغة، إنسان

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ			97
— Քերտութեան յաղբանակը	Ա. Ն.		
ԿՐԹՈՆԱԿԱՆ			
— Հոգւոյ անմահութիւնը	ԳՐ. Ա. ՍԱԼԻՎԱՅԵԱՆ	100	
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ			
— Աւեծք	Մ. ՄԱՆՈՒԿԻԵԱՆ	103	
ԿԱՆՈՆԱԳԻՏԱԿԱՆ			
— Վարդապետութեան աստիճանները Հայ նկեղեցւոյ մէջ	Գ. Ա. ՊԱՏԻ	105	
ՄԱՏԵՆԱԳԻՐԱԿԱՆ			
— Գանգաս	Ն. ԵՊՈ. ՇՈՎԱԿԱՆ	109	
ԳՐԱԽՈՍԱԿԱՆ			
— «Հիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի Համեմատութեամբ 562 Լեզուների»	ԱՆՈՒՇԱԽԱՆ Վ.Ր. ԶՊՀԱՆՆԵԱՆ	114	
ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ			
— Միջոց եւ ոգին	Թրգմ. ՇՈՀԵ ՎԱՐԴԻՎՈՅ	119	
— Ցայտնութեան Աստուածը բատ Փիլոսի եւ վերջին ժամանակներու զինք ուշացովիները	Թրգմ. Վ. Ա. Գ. Խ. Ա. Ա. Պ.	122	
Ո. ՑԱԿՈԲԻ ՆԵՐՄԸՆ			
— Սկեղեցականք-Քեմականք		125	
— Պատօնականք		126	

**ՍԻՌՆ-ի Տարեկան Բաժնեզիննե է,
բոլոր երկիրներու համար, Սննդ. Շիլին 20**

تصدرها - بطريركية الارمن الارمنية - المدير والمحرر المسؤول - صاحب النشرة رئيس الاساقفة مايكازون ابراهيميان
طبع في مطبعة دير الارمن - القدس
المدد 4
أبريل ١٩٦١

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

— Ս Ի Ռ Ո Ւ —

Լ.Ե. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇԲՁԱՆ

1961

◀ Ա.ՊՐԻԼ ▶

Թիւ 4

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

* * *

Յիսուսի խորհուրդը՝ որ հիմնական սկզբունքն է իր վարդապետութեան, կապ ունի ամրօրէն ո՞չ միայն հոգիներու՝ այլև իրերու բնութեան հետ։ Արդէն բնութիւնն առ խորապէս խորհրդաւոր է։ Գիտութիւնը՝ հակառակ իր՝ հսկայական քայլերուն, անկարող եղած է լուծել տիեզերական կազմութեան գաղտնիքը և մարդկային զոյութեան առեղծուածը։ Աւրէկ՞ կու զանք, ինչո՞ւ եկած ենք, ո՞ւր կ'երթանք, ո՞վ ենք։ Հարցումներ՝ որոնք չունին գիտական բացատրութիւն։ Տիեզերքի կազմութիւնը, իրերու տևականութիւնը, մարդկային ծագումը անթափանցելի խորհուրդներ են ինքնին։ Անոնց բաղդատութիւնը, տևականութիւնը և գախճանը կը կրեն յարանման բնոյթ՝ միշտ անլուծելի։ Մարդուն մէջ ու մարդէն դուրս, բնութեան մէջ բոլոր տեսանելի ու անծանօթ տարրերն ու անոնց ապագայ ճակատագիրը կը կազմեն մեր մտայնութեան առջև անդնդախոր վիճ մը։ Այսքան խորհրդաւոր՝ որքան պարզ անհատի մը ծնունդն ու ճակատագիրը։

Արդէն նիւթին ու հոգիին բոլոր երեսյները լիսպէս քողարկուած են խորհրդատիպ շղարշով մը։ Մանուկը որ կը ժպտի օրօրոցին մէջ՝ ծնած է ու կ'ապրի կեանքի բացարձակ խորհուրդին մէջ։ Մերունին որ ապրած է կեանքը՝ իր հուսկ ժամերուն կը խորհի մահուան ու յաւիտենականութեան խորհուրդի մասին։ Մարդը իր կիրքերով, յոյզերով ու երազներով — նոյնիսկ իր ծիծառովն ու արցունքովը — չի ներկայացներ միթէ խորհուրդներու ամենէն զարմանալին։ Աւրէկ՞ կը ժայթքի մարդեղէն նիւթը կենդանացնող կայծը։

Աստուծոյ էսութիւնը, Յիսուսի աստուածային էսութիւնը տիեզերական խորհուրդներուն խորհուրդն է, որուն ո՞չ մէկ իմաստասէր, ո՞չ մէկ զիտուն, ո՞չ մէկ աստուածաբարան կարող է զիտակօրէն թափանցել։

— «Ո՞վ կարող է սկեռել Անոր շանթահար մեծութեանը կայծակին», կը զոչէ երանելին Յոր, իր դժբախտութեան աղբանացին վրայ (Յոր, ԽԶ. 14)։

— «Ի՞նչպէս կարելի է ըմբռնել Անոր երկնային զոյութիւնը, որուն վեհ հանգամանքը չունի որևէ բաղդատական առընչութիւն զգայուն իրերուն հետ», կը զրէ թովմաս Աղուինացին։

Աստուծոյ իրականութեան, աստուածային խորհուրդի իմաստը ճշմարտութեան իմաստն է: Եւ նոյնիսկ կրօնք մը որ կը դիմէ բանականութեան, բացարելու համար Աստուծոյ զոյսւթիւնը վերացական տեսութիւններով, կը դադրի կրօնք ըլլալէ, վասնզի կը հոգասէ աստուածային յայտնութեան խորհուրդին: Ան կը մերկացնէ միտքը: Խորհուրդը մարդկային բանականութեան զեղաճիւ տաճարն է: Ան մեր երազներուն, մեր հոգեկան թոփշներուն սրբազն սնունդն է:

Սակայն այս վերջին տարիները զիտական աստուածաբանութիւնն ու փիլիսոփայութիւնը թափառեցան խոսոր ուղիներով և վիճաբանութեան նիւթարձուցին Աստուծոյ զոյսութիւնը կամ ոչ-զոյսութիւնը, Յիսուսի իրականութիւնը կամ ոչ-իրականութիւնը, Աւետարանի գաւերականութիւնը կամ բանահարաբութիւնը օտար ազդիւրներէ, բայց հակառակ իրենց սովորական ճիշգերուն անկարող եղան բարձրանալու ճշշմարտութեան կատարը ։ Որովհետեւ այդ կատարը, անհունօրէն բարձր, շրջապատուած է խորհրդաւոր ամպերով՝ ուրմարդկային բանականութիւնը անզօր է հասնելու։

կը հարցնեմ շատ անզամ թէ՝ ինչո՞ւ շատերը չեն կարող կամ չեն ու-
ղեր ըմբռնել թէ Աստուած սլիլզին ու լինցն է ամէն բանի, թէ Անոր զոյու-
թիւնը հոչակուած է արդէն իրերու իրականութեամբ, յաւ իտենապէս, և ոչ թէ
իրերու շարժանկարը, փոփոխականութիւնն ու անկատարութիւնը կը հաստա-
տեն բացարձակ կատարելութիւնը աստուածային մշտագրութեան:

Քանիթ ու Հէկէլ, Հօլպախ կամ Թօլանստ ի զուր պնդեցին թէ Աստուծոյ էութիւնը չէ հիմոււած գիտական անժխտելի ապացոյցի վրայ, նոյնիսկ բնագանցօրէն, զոր քանականութիւնը կարող ըլլայ ըմբռնել բացորոշ պայծառութեամբ: Բայց հարցնենք անզամ մը այս իմաստուններուն թէ Աստուծ կամ աստուածային խորհուրդը կ'իյնայ կշռական հաշիններու շուրջ ու կարող է առարկայ դառնալ մտքի խասպերուն՝ որոնք բնականարար սահմանափակ են: Եթէ նոյնիսկ սփիւռքի բոլոր Վոլթէնները, Թանթերը, Շոփէննատուրներն ու Տէքորթները միանան ու խմբակցին՝ կարող պիտի չըլլան ալճէպրական, մաթէմաթիքական, իմաստասիրական կամ բնապաշտական տուեալներով ժխտել Աստուծոյ զոյութիւնը, չնչել Անոր անունը երկրի ու երկնակամարի վրայէն:

Տիեզերքը արդէն իր ամբողջական տարրերով կը փառաքանչ աստուածային խորհուրդին շքեղութիւնը։ Լեռները հսկայ, գետերը խրոխտ, հոսանքները փրփրալից, դաշտերը գալարտպել, անտառները ծառախիտ, առուակները քաղցրակարկաչ, ծառերը պատղալից, թռչունները գեղղեղոււն, երկինքը աստղագարդ, ովկիանոսը լայնաարած, միջոցը անհուն ու ժամանակը անսահման, ու մարդը՝ հիւլէն մտածող, հրաշակերաը սաեղծագործութեան, չե՞ն ներկայացներ միթէ կենդանի ապացոյցներ Աստուծոյ խորհուրդին, Յիսուսի աստուածային խորհուրդին, որուն առջև մարդկութիւնը իր զիտակցութեան վայրկեանէն կ'ազդէ ծնրադիր։



Հաւատագիր, հաւատալը Անա՛ Աստուծոյ զերագոյն խորհուրդը, ահա՛ Յիսուսի աստուածափառ իրականութիւնը, ահա՛ Աւետարանի վարդապետութեան երկնային հմայքը։ Առողջ ու պայծառ մտայնութեամբ օժտուած մարդկային հոգին՝ տողորուած ճշմարտութեան անկեղծ սիրով, կը ծնի հաւատագիր, կը միանի հաւատագիր ու կը թափանցէ այն հեռաւոր ու թաքուն խորհուրդներուն՝ որոնք կը ծածկեն Աստուծոյ Հութիւնը։ Հաւատագիր, հաւատալը Աստուծոյ ու աստուածային խորհուրդներուն՝ մարդուն մեծազոյն իմաստութիւնը կը կազմէ։ Բայց պէտք է հաւատալ հոգիով ու մարմնով։ Պէտք է հաւատալ գործքով։

— «ԵՄԱՐԻՄՆ առանց հողեւոյ մեռեալ է, այսպէս և հաւատագ առանց գործոց մեռեալ են», կ'ըսէ Յակոբոս առաքեալ իր Թուղթին մէջ (Կ. Բ., 26):

Այս հաւատագը տիեզերական հանգամանք ունի։ Ան չի պատկանիր ո՛չ մէկ անհատի, ըլլայ նոյնիսկ բացառիկ համարի տէր։ Ան կը մերժէ ազգութիւնն ու հայրենիքի զաղափարը ու կ'ընդգրկէ իր մէջ համայն տիեզերքն ու բովանդակ մարդկութիւնը։ Մարդկային բոլոր ցեղերը, ցեղային բոլոր անդամները Աստուծոյ զաւակներն են։ Աստուած միակ է, բացարձակ ու տիեզերական։ Բայց Մովսէսի Ենովան Խարյէլի Աստուածն է, ինչպէս Պուտառ Զինացիներուն։ Պրահմա Հնդիկներուն Աստուածն է, Խակ Ալլահը Խամամրդկային է, Յիսուսի պաշտկանի։ Սակայն Քրիստոնէութեան Աստուածը համամրդկային է, Յիսուսի պաշտամունքը կը կայանայ անոր մէջ՝ որ իր Եկեղեցին դարերու փոթորկիներուն դիմագրոյ գերբնական ոյժը մնայ անսասան, ու պիտի մնայ միշտ կենդանի ու աւելի փառանեղ՝ ապազյ դարերու մէջ ալ։ Հետզհետէ, ճակատագրօբէն, քրիստոնէական պաշտամունքը հորիզոններէ հորիզոն պիտի ծաւալի անսահման, վասնզի անցեալը, ներկան ու ապազան անոր կը պատկանին։ Աւ Խաչը Յիսուսի, լուսաթոփի ու յաղթական, պիտի տարածէ իր բազուկները յաւերդօրէն աշխարհի ամէն անկիւն, պիտի ճառապայթէ բոլորին վրայ ու բոլորին համար, պիտի հրաւիրէ ամէնքը իր վսիմ, իր սրբազն իտէալին, Յիսուսի սիրոյն, տիեզերական եղբայրակցութեան։

Սիրեցէք զիրար։ Պաթմոսի մէջ ամէն օր, առանց յոզնելու, առանց ձանձրանալու, ծերունի աստուածաբան առաքեալը՝ Յովհաննէս, կը կրկնէր իր աշակերտներուն՝ «Ալիրէցէ վլիմեան»։ Դիրար սիրելով՝ սիրած կ'ըլլանք զիստուած, «զի սէր յԱստուծոյ է, եւ ամենայն որ սիրէ՝ յԱստուծոյ է ծնիալ։ Աստուած սէր է, եւ որ կայ իսէրն, բնակիալ է յԱստուած, եւ Աստուած ինմա բնակի» (Ա. Յովհ., Գ. 7 և 10)։

— «Եէրը քաղցը է, երկայնամիտ է։ սէրը չի նախանձիր, չի զոռոզանար, չի յանդղնիր», կը զրէ Պողոս Առաքեալ (Կողնթ. Փ. 4)։ Եէրը Յիսուսի վարդապետութեան զոհարն է։ պէտք է սիրել եղբայրը, սիրել օտարը ինչպէս մեր անձր։ Սէրը կ'ազնուացնէ մարդը, կը սանձահարէ կիրքերը, կը խաղաղեցնէ յոյզերը և կը վերացնէ մասձումները։

Ա. Ն.

ԳՐՈՒՅԿԱՆ

ՀՈԳԻՈՅ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԸ

(Ս. Յարուբեան տօնին առիրով)

•

Անմահութիւնը իմ մէջս կը զգան
(Վ. ՀԻՒԿՈ)

Առաջիւական դարու քրիստոնեաներուն համար հոգւոյ անմահութիւնը մասնաշնչող ցայտուն ու ամենամեծ ապացոյցը Երսուսի Հրաշափառ Յարութիւնն էր. Առաքեալները, ինչպէս նաև առաջին քրիստոնեաները, այդ իրադութեան վկաներն էին: Առաջին Եկեղեցին հերթիւն երբ Պուգաչի տեղ Մատաթիւն կ'ընտրէր, հաւատացեալներուն մէջ տիրու գաղափարը այն էր որ Յուգացի տեղ ընալըրուածը իրենց հետ վկայ պիսի ըլլար Քրիստոսի յարութեան, Իրենց համար Աւետարանի քարոզութեան Ալֆան ու Օմեկան (Ա. և Ք.) Քրիստոսի յարութիւնն էր: Անոնց սրտանց կը հաւատային թէ Երանու յարութիւն առնելով՝ գերեզմանէն անդին ապրած էր, և ասիկա իրենց համար ներշնչումի մեծ աղքիւր մը եղաւ հանդերձայ կեանքի նկատմամբ և զիրինք միծապէս քաջալիրեց: Բայց այժմ Եթոսուսի յարութենէն կառ ունինք նաև շատ մը գրական ապացոյցներ՝ որոնք բաւական են միտքը համոզելու անմահութեան մասին:

1. — Քերեցմանէն անդին վերապրելու գաղափարը տիեզերական է: Քրիստոսու սոսաջ յայն միտքը կ'ընդունէր թէ նիւթը թէ աստուածային չէ, բայց մարդու հոգին աստուածային է և անմահ: Լսու յոյն Քիլիստիաներու կարծիքին, մարմինը մէկէ աւելի տարրերէ կը բազկանար և մահուան պարագային տարրալուծուելով կ'ոչնչանար, իսկ հոգին միտատարը ըլլալուն՝ չէր փեանար այլ կը պահէր իր գոյութիւնը գերեզմանէն անդին ես:

Աշխարհի մեծ բանաստեղծները — Հոմերոս, Վիրպիլիոս, Տանքէ, Միլտոն, Թէնիսօն — իրենց բանաստեղծութիւններուն մէջ երգած են անմահութեան գաղա-

փարզ: Մեծ գիլիսափանիր — Սոկրատ, Պատոսի, Թանթ, Հէկէլ — չիշտած են հաշիբն անմահութիւնը: Կրօնի մեծ հրման դիրներ — Զրադաշտ, Պաւտառ, Մառհամեծու եային — զօրաւոր հոււտաք ունինաւով յարփան կեանքի մասին, իրենց կիմած կրօնքներուն մէջ լայն տեղ ընտայած են անորու:

Ամէն երկիր ու զարու մարզիկ զաւանած են անմահութեան գաղափարը: Վիքիքօր Հիւկօ երբ ըստաւ թէ անմահութիւնը իմ մէջս կը գգամէ, մեծ իրողութիւն մը մատանշած եղաւ: Ելիրաւի ամէն մարդ կը զգայ իր մէջ յարփանապէս ապրելու բնազգը: Ան գուրսէն հարկադրուած բան մը չէ մարգուն վրայ, այլ բնազգ մը՝ որ մարգուն հետ ծնած և անոր հետ ապրելու անմահուած է:

Մեր Տիրոջ վարդապետութիւններուն զըլիաւոր կիմանքն է Յարութեան գաղափարը երբ կ'ըսէ: «Են եմ յարութիւն եւ կիանիք. որ հաւատայ իիս, բեկէտել մեռանի, կիցցէն:

2. — Մարգուն իմացական, բարոյական և հոգեկան կարողութիւնները և կատարելութեան վեճմ իսէանիները անմահ կիանիք մը կը պահանջնէն, չկարենալովն ներփակութիւններկայ կեանքի անձուկ շրջանակին մէջ: Բնութեան յեղաշրջումի օրէնքին մէջ ամէն արարած իրեն համար որոշ նպատակներէ մը ունի, իր գոյութիւնը արգարացնելու համար: Բոյս մը նախ կը ծլի, ապա կոկոնի ու պտուղի կը վերածուի, և երբ պտուղը հասունանայ՝ այլևս իր նպատակին հասած կ'ըլլայ և կը դադրի գոյութեան իրաւունք ունինալէ: Երբ գտրնան եղանակին կիմայական խստութեան պատճառաւ տեսնենք որ ծիլեր առանց ծաղկելու կը թափին, կը ցաւինք աննոց տարածամ մահուան վրայ: Նմանապէս, մարգուն իմացական, բարոյական և հոգեկան կարողութիւնները նպատակակէտ մը ունին՝ որուն համինի կը ձեգտին միշտ: Ֆիզիքական կեանքի այս հօթանատուն կամ ութուն տարիններու շրջանը սակայն նեղ կու զայ մարգուն շնորհուած անհուն ընդունակութիւնները կատարելութեան հացնելու:

Մարզը կատարելութեան մատափարով մը օժտուած է: Կրօնի Մեծ Վարդապետը ըստաւ. և Ելիրով դուք կատարեալ, ուպէս եւ

Հայրն ձեւ երկնաւոր կատարեալ էն; Այս ճշմարտութիւնը մարգառն բնաւթեան խորհրդէն կը բախի. ամէն սթ կը զայ և ամէն կրօնք արտայայած է զայն իրաւամբ ըսուած է թէ ալաւազոյն բաները աւելի կը զզացուին հան թէ կ'ալպացուցընին: Մարդ միշտ կը ջանայ կատարելութեան հասնի, բայց որքան կը ձգտի կատարելութեան իսեկալին ա'յնքան հնառ կը գտնէ ինք- վինքը անին: Մեծագոյն սուբրեն սիկ այս կեանքի ընկացքին կատարելութիւն չեն զգացած իրենց մէջ:

Ֆիզիքական և իմացական կեանքերու միջև անհամաձայնութիւն մը և մեծ հա- կառութիւն մը գոյութիւն ունի. մէկը կա- տարելութեան կը հասնի այս աշխարհի մէջ, իսկ միւսը անկատար կը մնայ: Բնութիւնը միթէ խարելու համար օժանած է մարդը այսչափ անկան կարողութիւններով և կա- տարելութեան վսեմ խաչաներով, իթէ ի- րականութեան մէջ չկայ պատեհութիւն մը զաննք կատարելութեան հասցնելու:

Բնութիւնը անկեղծ ու արգար է և ազատ որիէ պատրանքէ ու խարեւութիւնէ. անոր օրէնքները անյեղն են: Ալ զիւրին է հնացնել թէ մարզը գերեց մանէն անյին իր ազնէը յաւանանական միջոց մը ունի ապրելու, իր մատափարին հասնելու և իր ազնի ընդունակութիւնները կատարելու- թեան հասցնելու համար:

Մարդ որքան շտառ բան գիտնայ, դարձ- եալ զոհացում չի զար իր մէջը, այլ ա- ւելին գիտնալ կը բաղձայ. որքան կը սիրէ աւելին կը ձգտի սիրել, որքան կը զո՞յէ՝ ա- ւելին զոհել կ'ուզէ: Ի մի խօսք, այս կեանքը չի կրնար կատարելութեան հասցնել մար- դուն անուն կարելութիւններն ու ըն- դունակութիւնները՝ սրոնք անմահութեան դրումը կը կրն իրենց վրայ:

Կենդանին կը սիրէ իր նորածին ձագերը, բայց երբ անոնք մէծնան՝ ա'լ կը դագի իր սէրը անոնց հանդէս: Բայց մօր մը իր զաւկին նկատմամբ ունեցած սէրը երեք չի նուազի երբ այս գերջինը մէծնայ: Մօր մը սրան մէջ սէրը չի մտնար կատարելութեան հասցնել մար- դուն անուն կարելութիւններն ու ըն- դունակութիւնները՝ սրոնք անմահութեան դրումը կը պահի ներկայ:

3. — Մարդարութեան խորունկ ծարաւը մարգու ներսիցին կը ներչնչէ անմահու- թեան գաղափարը: Սազմունիքուն ժամա- նակին կը գանգատէր Աստուածոյ զէմ, ա- ռուրկելով թէ ամբարիչտ ու չար մարդիկ յաջողութիւն կը գտնեն, մինչ արդար ու անկեղծ մարդիկ կը հալածուին ու ստնա- կոս կ'ըլլան:

Ոյսօր ալ միհենյն բանը կը պատահի:

Պիղասոս իր զիրքին մէջ կը մնայ, իո՞կ Յիսոս խաչը կը հանուի: Հերովգէս կը փառարանուի, իսկ Յովհաննէս Մկրտչ կը զիսատուի ներսն թագ կը կրէ, սիկ Պօ- զոս սրոյ զո՞յ կ'ըլլայ: Էմմանուէլ Քանթ կ'ըսէր թէ առաքինի մարդիկ երջանիկ կ'ըլլան և երջանկութիւնը առաքինութեան պառւզն է: Քանի որ այս աշխարհի մէջ չկայ առաքինութեան պառւզը վայելիկու միջոց մը, ուստի մահէն անդին անհրաժեշտ է առաքելու համար երկորդ պատեհութեան մը իրականութիւնը, որուն մէջ առաքինին վայելէ իր առաքինութեան արգար պառւզը իսկ մարդարշը իրեն արժանի պատիժը:

Երբ անիբաւութիւնը մը և կամ անար- դարութիւնը մը ի գործ կը զրուի, մարզկա- յին բնութիւնը կը բոլորք անոր զէմ: Մարդ միշտ կը փափաքի կատարեալ արդարու- թիւն գտնել ամէն տեղ, բայց ան զոյու- թիւն չունի այս կեանքի մէջ: Հետեարար բնական է որ մարդ հանգերձեալի մէջ պա- տեհութիւն ունենայ գոհացում տալու իր էութեան խորեցն բխող արդարութեան այս զօրաւոր կողմէն, և հոն իրագործուած տեսնէ արգարութեան բացարձակ դրութիւնը: Մր- գարութիւնը չի կրնար զոհացուի իթէ ներ- կայ կեանքի գրութիւնը վախճան մը ըլլայ բարոյական կատարելութեան, քանզի բա- րձակակ արգարութիւնը կը պահի ներկայ դրութեան մէջ:

4. — Մարդուն մէջ ապրելու անյագ տենէը կը բազոքէ մահուան զէմ: Մեր մէջ անգուստ տենէ մը կայ ապրելու և աւելի ապրելու, բայց Փիզիքական կեանքի այս անհմանափակ շրջանը անկարող է գոհացում տալու այս տենչին: Անգլոյ կլիպապէթ Ա. Թագուէին մէտած ատեն Շնեան տուէ ինձի մէկ վայրկեան ու ամբողջ հարսութիւն ձեզի կու տամ բառ: Իննուն տարեկան դողուց ու հիւանդակախ ծերունիի մը ականջը

մահուան տխուր գոյժը երբ հասնի, ան կրկին կը ձգտի ապրելու, աւելի ապրելու, և, եթէ կարելի ըլլայ, երիտասարդանալու ու կեանքի շրջանը գարձեալ հոլովելու:

Մարդ մանաւանդ իր սիրելիներուն հանգէկ խորունկ ցաւ մը կը զգայ, երբ զանանք յանձնէ գերեզմանի ցուրտ հողերուն. չի կրնար բաժնուիլ անոնցմէ և իր սրտի խորերէն կը փափաքի կրկին միանալ անոնց: Արդէն մեռեալի մը դազային ուուրց բափուսծ արցւենեներ ինքնին մեծ բոլոր մին են բնութեան դէմ: Եթէ գերեզմանէն անդին ուրիշ կեանքի մը գոյութիւնը իրականութիւն չըլլար, իդիքիքական այս կարճ կեանքը պիտի կարենար գոհացում տալ մեր ապրելու անյագ իւգին:

Սոկրատ երբ ինքզինք կը պաշտպանէր զատաւորներու առջէ, ըստ: «Ո՞գ միթէ հանգերծեալի մէջ պիտի չմիանայ Օքֆիոսի, Հիւսիօսի և Հոմերոսի: Եթէ իրապէս մահուան հետեւանքը այս է, ես պատրաստ եմ միշտ ուրախութեամբ մեռնելու»:

Մարդկային բնութեան խորերէն բնող անմահութեան հանգէպ այս զգացումը ցոյց կու տայ թէ մակը կատարիւթիւն և վախճան չէ կեանքի համար:

5. — Եթէ կեանք գոյութիւն չունի գերեզմանէն անդին, բնութեան մարգուն համար ըրած բուրց ջանքերը ի ցուր են: Բնաշըլումի օրէնքը կը ցուցնէ մէս բնութիւնը միլիոնաւոր տարիներ վատանած է աշխարհը պատրաստելու և յարմար միջավայր մը ստեղծելու, մարգկային կեանքի գոյութիւնը ապառնկելու համար: Բնութեան մէջ ամէն ինչ մեր երջանկութեան ու հանգըստութեան համար է սր գոյութիւն ունի: Նիւթական տիեզերքը, բուսական կեանքը, կենդանական աշխարհը և բնութեան բոլոր պատրաստութիւնները մարգուն երջանկութեան և օգտին համար եղած են և կան:

Մարդ էակը Աստուծոյ արարչագործութեան գլուխ գործոցն է ու փառապատկը: Մարդը, որուն միալը գիտէ բնութեան անհուսութիւնը, բնականաբար անկէ փոքր չի կրնար ըլլալ: Պէտք է մեծ ըլլայ ճանչցողը քան թէ ճանչցուող առարկան: Էլերուն հիանալի կերպով կը ներրողէ մարգուն մեծութիւնը իր հատեալ բառերով. Անլ նոյն ու բազմազան մարդ, զուն ու եռ լուսուց

բեան եւ տեսողութեան պալատին մէջ կը կրես ցերեկն ու գիօերը եւ անշափելի ծիր կարինը, եռ ուղեղիղ մէջ Աստուծոյ հաղափին յատակագիծը եւ եռ օրտի մէջ բարին:

Դիտենք որ բնութեան մէջ նպատակ մը կայ և տիեզերքի մէջ ամէն ինչ բարձրագոյն նպատակակէտի մը իրագործման կը ձգտի: Ուստի սրդար և իրաւացի չի կրնար ըլլալ որ կեանքը ոչնչանայ գերեզմանի մէջ:

Այս առիթով շատ ի գէպ է յիշել Վարժապետական Ներսէս Պատրիարքի հետեւալ խորհրդառութիւնները առ այդ: Աւրդեօս ոչնչութեան համար են այն անդուզ, անդաղաւ զանեւն դեպի կատարելութիւն, դեպի յառաջդիմութիւն, դեպի լաւագոյն կեալի: Խնչո՞ւ... ի՞նչ կ'արձն հան, երեսուն, հառասուն եւ կամ հարիւր տարիներուն համար այսափառ յոգիիլ: Եթէ ոչնչութեան համար է, ուշեմն բռնուած է մարդին եւ բռնուազոյն, զի մարդուն ձեռնովը տնկուած ծառերը, ընկուած հարէ էկեները համբ պատիկ աւելի կ'ապրին հան ենուիսկ զանոնք տնկոյ, յերիւրազ, յօրինող իմացական հակը: Ուրեմն նիւրը կամ ծառը կամ եարը բարեբասինկ է հան անոնց տեր իւղոյ մարդոյն:

Քիստոսի հրաշափառ յարութիւնը կը պատասխանէ մեր այս և նմանօրինակ հարցումներուն, և մեզի մեծ յայս կը ներշնչէ ու բաւական լոյս կը սփոէ հանգերծեալ կեանքի մասին: Այս ոչ միայն գերեզմանէ անդին կեանքի գոյութիւնը կը չշշտէ, այլև այդ կեանքի բնութիւնն իսկ մասամբ կը պարզէ մեր առջէ: Քիստոսի յարութեան աւետիսը կը սրտապնդէ ամէն անոնց՝ որոնք այս կեանքի անարդար ու գժնդակ պարագաներուն ներքեն նախատինք ու գառնութիւններ միայն ունին իրենց բաժին, առանց սակայն քաղել կարենալու իրենց արդարութեան պատուզը:

Ի՞նչ ազնւացացուցիչ և ի՞նչ ներգործող յայս մըն է այս, որ կու գայ գոտեպնդել ամէն անոնք՝ պրոնք ալու աշխարհի ներկայ փառասերած ու ապականած մինուրութին մէջ արգարութեան դատին և ծշմարիտին, գիշեցիկին ու Բարիին յազդանակին համար կը նուրիտին: Անոնց վարձարտութիւնը մեծ պիտի ըլլայ:

ԳՐ. Ա. ՍՍ. Ա. Ֆալես

Ա. Ն. Ե. Խ. Վ.

Քեզի է կոչը այս, հէք եղբայր,
Կործանման կը տանին մեր աշխարհ.
Չե՞ս տեսներ Մանդ գուն գլխուդ վրայ,
Չե՞ս տեսներ երկիրն ուր կը սուրայ ...
Չե՞ս տեսներ արշաւն այս խելազար ...
Ո՞ր օրուան կը սպասես գուն, յիմար.
Ել ոտքի ու կեցուր ա'լ իր թափն.
Չե՞ս տեսներ ի՞նչպէս Մանճ իր կը լազարի
Լայն բացած կլլելու կը սպասէ ...
Ո՞վ գժբախտ, արթիցիր, ա'լ ուշ է :

Զեզի է կոչը այս, բազմացնել,
Բազմացն եղբայրներ, մեր շրթել
Երկիրը դէպի Մահ կը տանին ...
Հոգիով ու միտքով Սատանին
Վաճառուած վարիչներ, գիտուններ,
Հրեր են ինքզիննին կեանքի տէրն:

Կ'ուզնին որ Եջբացիրը խորին,
Մաձկնեն զայն հոդին տակ վերջնօրէն:
Կ'ուզնին որ Հոմերոսն ու Սաֆոն,
Ու Վլիգին ու Տանթէն ու Թասսօն,
Ու Հայնէն ու Կէօթէն ու Շնիլէրն,
Ու Ժասինն ու Գոռոնչէն ու Մոլիէսն,
Ու Եշլին ու Քիզը սեւաբախտ,
Պայրընը վէս, Միտոն անալղ,
Լերմոնտովն ու Պուշկինը վըսեմ
Նարեկայ մենակեացն երկնամեմ,
Երկիր ողջ մեռնիները, յաւէտ,
կը խորհին թաղել ա'լ մեզի հետ:

Կ'ուզնին՝որ Պէթհովէնը լըռէ,
Կորսակովն մեր հոգին ըս գերէ
Իր Շարա - Զատէով երկնային ...
Ու աշխարհը գառնայ ամայի,
Ու միգլադարերու փառնայ ...
Երկիրը միշոցին մէջ մընայ.
Որպէս գանկ մը տրգել ու տրինելծ,
Արեւուն աշքին տակ իրը անչծը ...

Ու լըռեն զանգերը յաւիտեան,
Զը լըսուի այլեւըս ոչ մէկ ծայն
Մարդկային ..., հովքը լոկ ոռնան ...
Եւ կ'ուզնին որ մեռնիշնամահ Յոյսն,
Ոչ թոչուն, ոչ սոյուն եւ ոչ բոյս
Ա'լ ծընին ու մեծնան երկի վրայ ...
Ամպրոպը առաջուան պէս գոռայ,
Եւ անձրեւն առաջուան պէս տեղայ,

Ու փայլակն առաջուան պէս շողայ,
Բայց երկիրը անքոյս, անկենդան,
Միջոցին մէջ շրջի յաւիտեան:

Զը լըսուին ա'լ երգ ու հառաչանք,
Զըլլայ ա'լ Սիրոյ բաղցըր տանքանք.
Զը լըսուի աղօթիք ա'լ մրմունջ,
Պառակի մ' պէս երկիրն անտէրունջ,
Սըգայ իր կորսըրած փառքն ու զանձ:

Զը լըսուին ա'լ ճիկերը մանկանց,
Զը լըսուին ա'լ երգ ու հորովէլ.
Արտոյտն ա'լ չաւետէ լուսարաց
Երկնային զերդ ոգի մ' օդասլաց :

Աշխարհի գուք միծեր խելացնոր,
Կը բաւեն ծեր ուռմբերն նորանոր,
Զննք ուզեր կործանում եւ աւեր,
Բաւական են կեանքին իր ցաւերն :
Բաւ է մեզ տանջեցիք անկանայ,
Թաղեցէք ծեզի հնտ ա'լ հիմա
Սթոմիք, հայտրոնէն ծեր ուռմբերն,
Զեր մահուան կը սպասենք անհամբեր,
Աշխարհը իր բախտին ծրգեցէք,
Մեզ հնանգիստ ծրգեցէք, լրացէք:
Մենք ապրիլ կը բաղծանք Մահէն վերջն
Խսկ. կ'ուզենք գառ պահել Յոյսն անշէջ,
Խաւարին որ երթանք մենք անհ:
Կ'ուզնիք որ խալին լոյսը շողայ
Մեր աչքին դիմացն երբ զայն փակինք:
Աշխարհի գիտուններ կեղծ ու նենգ,
Կը բաւեն զիդիւային ծեր գիւտերն .
Կը բաւեն զզուելի ծեր սուտերն :
Աշխարհի վարիչներ, բաւ է ա'լ
Դըժուսիք վերածէք այս աշխարհն:

Արդէն ինչ կար բարի ու վասեմ,
Հիներէն մեզ հասած, ծեր նըսեմ
Դաւերով կործանուած է հիմա,
«Ճրտում է մեր անձը մինչ ի մահ».
Փըլատակ մէկ հիմա մեր հովին,
Որ առաջ տաճար մ'էր հաւատորի.
Մեր Յոյսին ջահն գուք մարեցիք,
Ու Սէրն ալ յաւիտեան խաչեցիք:

Արդ, հիմա կ'անիծեմ ես ըգձեզ,
Անունովն անոնց որ ողջակէզ

Եղած են արդէն իսկ ձեր դաշին,
Անունովն անոնց որ տակաւին
Չեն եկած, բայց վաղը պիտ' գային,
Արեւուն տակ պիտի խայտային,
Բայց գուցէ ա՛լ երթեր չեն գալու,
Շնորհիւ ձեր դիւային գիւտերու:

Կ'անիծեմ՝ մայրերու անունով
Ես ըզձեզ, եթէ ձեր ոռումբրով
Զը կորչիք աշխարհէն մեր ընդմիշտ.
Հեռացէք ա՛լ ժերեր ամբարիշտ.
Մեզ պէտք չէ դիւային ձեր հանճարն,
Ձեր հօրը չէ կալուածն այս աշխարհ:

Անունով կոյսերու սիրակէզ,
Ու տըղոց անունով ես ըզձեզ
Կ'անիծեմ, որ շուտով պիտի բոյն
Շինէին միասին եւ անհուն,
Անանուն սիրով ծագ հանէին:

Կ'անիծեմ անունով հարսերու
Կ'հակեն որ օրրանին բով, հըլու,
Որ հիւանդ մանուկի մ' բով կ'այրին,
Տժգոյն մոմ մ'ինչպէս մէջ տանարին.
Որ կու տան իրենց կեանքն անակարկ,
Մայրական կաթին մէջ անապակ:

Մայրերու անունով ձեր անարգ
Դիւտերն ես կ'անիծեմ. ու դոլդոց
Ծերերու, հայրերու եւ բամբողջ
Մարդկութեան անունով. եւ անոնց
Որ իրենց հոգին, իրը անմար բոց,
Կրտակած են մեզի ու գացած,
Որպէս լոյս, հոգիի որպէս հաց.
Չայնն որոնց կը հնչէ տակաւին,
Գեղեց' կին, ծշմար' տին ու լաւին
Կանչերով դեռ ըզմեզ: Արդ անոնց
Անունով, անէծքն այս իրեւ բոց —
Էլլան լիստ մը անոնք եւ կամ Պախ,
Հայտըն մը կամ Մոցարդ սեւաբախտ,
Չայկով' մը կամ Շովկէն կամ Շուման,
Պէթհովէն մը վըսեմ, աննման
Կոմիտաս մը, բաժակ սրբութեան
Մեր երգին: Արդ, ասոնց բոլորի

Անունով, եւ ուրիշ շատերի՝
Կ'անիծեմ խելայիղ ձեր արշաւն,
Կ'անիծեմ կործանման ձեր անրաւ
Պաշարներն: Անէծքն այս որպէս հուր
Թող մըրիէ ձեր խիղճ անմաքուր:

Տակաւին Պիթիասի մ'անունով,
Անունովն Միքէլի մ'որուն ծով,
Խուով հոգին, կրտաւին ու բարին
Տըւեր է լեզուն իր հանճարին:
Վինչիի մ' անունով հիմա ես,
Կ'անիծեմ ձեր գիւտերն եւ ըզձեզ:
Կրէկոյի մ', Ռոտոնի մ' անունով,
Անունով Վան - Կոխի մ' մշտախուով,
Եւ ուրիշ բիւրաւոր մեծերու՝
Անունն ու գործն որոնց սիրտերու
Մշշակալին — որպէս ջան մշտավառ —
Պիտ' ապրին, եթէ ձեր խելագար
Արշաւը չը տանի կործանման,
Եւ չընէ երկիրն այս անսահման
Միջոցն մէջ շրջուն գիրեզման:

Ցիստաին անունով հիմա ես,
Կ'անիծեմ ձեր գիւտերն եւ ըզձեզ. .
Անունովն անոնց որ առաքնալ,
Մարգարէ կողուեցան, բերին վար
Երկինքէն օրէնքներ հաւատքի
Ու սիրոյ. եւ տըլին նոր ողի,
Նոր իմաստ աշխարհին ու կեանքին:

Անունովն Պուտտայի մը վըսեմ,
Որ թողոց պալատներ հոյաշէն,
Որ թողոց կին, մանուկ նորածին,
Ու դիմեց գէպ' «Աղրիւը Լոյսին»:
Անունովն Զինացիւ կոնֆիւսին,
Զրադաշտի մ' անունով հիմա ես,
Կ'անիծեմ ձեր գիւտերն եւ ըզձեզ:

Տակաւին անունով շատերու
Որ եկան, վառուեցան լոյս տալու
Աշխարհի մութին մէջ, զերդ նըրագ,
Կամաւոր իրեւ զոհ, պատարագ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԿԱՐԴԱՐԱԿԱՆ ԱՍՏԻՉԱՆՆԵՐԸ

ՎԱՐԴԱՐԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՉԱՆՆԵՐԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԵԶ

Բ.

Ա.Ա.ԲԱՐԵՊԵՏՅԱՆ, ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Ծնորհալի, վանքերու Առաջնորդներուն ուղղած իր խօսքերուն մէջ, անոնց ուշադրութիւնը կը կերպնացնէ առաջնորդական պաշտօնի բուն Նշանակութիւնն զրայ: Կը դատապարտէ զուտ զիտութիւնը առանց առաքինութեան և զուտ առաքինութիւնը առանց զիտութեան: Խմասուն կամ զիտուն առաջնորդը զիտէ սորվեցնել ուղիղ ճամրան, բայց երբ ինքը չ'երթար նոն ճամրէն՝ չի կրնար ուրիշները հաստացնել որ այդ ճամրէն են երթան: Սուրբ գարքի տէր առաջնորդը մը թէն ինքն անձամբ կ'երթայ ուղիղ ճամրէն, բայց առանց զիտութեան զրոյց չի կրնար պիտառութեամբ առաջնորդելը: այդ է պատճառը որ շատ մը անկարգութիւններ կը մտնեն եկեղեցւոյ մէջ: Խոկ աննոնք որսնք թէ՛ տգէտ են և թէ՛ պղերգ, և կը յանդգնին առաջնորդութիւններ, արգիւնքը կը ճշմորտէ Աւետարանին խօսքերը: «Երբ Կոյր Կոյրի կ'առաջնորդէ, երկուքն ալ խորխորատի մէջ կ'յիսան»: Ծնորհալին շատ կը ցաւի որ իր ժամանակի վանքի առաջնորդներն շատեր այդպիսիներէն են: ոսր և զրազումն ահսոնները յայսպիսեց ի մերումն ժամանակի՝ ձեռնամուխ եղիալ յայսոսիկ» (անդ, եր. 34-35):

Կը յորդորէ որ Առաջնորդներ ինաւագ տանին վանականներու հոգեւոր կեանքին և ոչ թէ միայն մարմաւորին: կը չեշաէ որ մասնաւորապէս հոգ տանին վանականներուն՝ անոնց արժանիքին և աշխատութեան համեմատ: կողմակցութիւն չընել, յարգել Ս. Բարսղի կանոնակրութիւնը: կերպաւրի բաշխումը, կ'ըսէ, աշխատութեան համեմատ պէտք է ըլլայ, շատ կամ քիչ: ծեր բերը և կիւանդները բարձիթուզի ընելու չէ, որոնք իրենց երիտասարդութիւնը Եկեղեցւոյ աշխատութեան նուիրած են բայց հիմա

անկարող են գործելու: ծերատածելու էք զանոնք, կիւանդներն ալ խնամեցէք՝ կ'ըսէ: պէտք եղած չինայելով ծեր կորողութեան համեմատ:

Եկեղեցւոյ նուիրուած ինչքերը պէտք չէ որ Առաջնորդի կողմէն միայն մէկ անձի յատկացուին: անսնք Եկեղեցւոյ պէտքերուն համար ծախուհւու են: Եթէ Առաջնորդը մը պարտք ընէ վանքի անունով և ծախու հեղեղցիին, զկաներու հաստատութեամբ, և իր պարտքը չվճարած վախճանի, յաջորդ Առաջնորդը պէտք է վճարէ իր համարդին ըրած պարտքը:

Վանականները կը զգուշացնէ որ վանքի առաջնորդութիւնները իրարու ձեռք չիւլեն կաշտուներով: վանոնքի, կ'ըսէ, երկու պատճառի համար վանքի մը Առաջնորդը կը փոխուի, կամ վամս զանարժան գործելոյ պատաքը օրինաց Աստուծոյ, այն ալ ճշմարի ինքներով, և կամ սեկեղեցւոյն ոչ շինութեան այլ աւերման լինելոյ պատճառոց: Զեր պարտքը անթերի կատարեցէք, կ'ըսէ, հետեւնով Ս. Հարց օրինակին: Եթէ ամէնքը չէք կրնար կատարել, շատերը կատարեցէք, և մացածներուն համար յօժար կամք ունեցէք և թերութեան համար ալ զջում և ցատ (անդ, եր. 37-38):

Ահա՝ շատ վաւերական ազրիւր մը, «որ մեր աշքին առջն կը պարզէ կրօնաւորութեան վիճակը ԺԲ: զարու մէջ, բալորովին ճիշգ իր ընդհանուր նկարագրով»:

Ներսէս Ծնորհալի այդ տողերը գրած է իր կաթողիկոսաւութեան սկզբը, իր անգրանիկ նոնդակով, 1166ի վերջերը: և ճիշգ գար մը ետքը Յակոբ Ա. Կոյակիցի Գիտնական Կաթողիկոսը (1267-1286), Ծնորհալիին մինոյն Ընդհանրուն Թողթը (= Կոնդակը) իր կաթողիկոսական անդրանիկ կոնդակին տեղ անդամ մըն ալ տարածեց ժողովուրդի ամէն խաւերուն մէջ, յայտարարելով կարճ յառաջարանի մը մէջ թէ ինքը կ'ուզէր նոր բան մը գրել, բայց Ծնորհալիին աւելի՛ լաւ կրուածք մըն է և պէտք եղածին պէս կը յարմարի իր տաշագրութիւններուն:

Ինչպէս կ'երեկ՝ վանքերը, վարդապետական պատառատութեան այլ կեզմունները, Ծնորհալիէն մինչև Յակոբ Կիստական անփոփոխ վիճակ մը ունին, և կարելի է ըսկէ բէ Ծնորհալիէն շատ առաջ և Յակոբէն շատ

ետքն ալ տիրող բարքերը նոյն էին վանքերու մէջ, թիրես բացի այդկազորութիւննէ, որուն համար Շնորհալին կ'ըսէ թէ իր օրով երեան եկած սովորութիւն մըն է:

Ըստ հանրախանին մէջ արուած պատուերները, եղած ազգարարութիւնները և սահմանուած կանոնները կը հաստատեն ուրեմն այնպիսի իրողութիւններ՝ որոնք վանական ութեան տկարութիւններն են:

Համբարոնացին ժառագուրդին անտարբերութիւնն կը վիրագրէ եկեղեցականութեան խոստորումը իր բաւն հոգեսոր զրազու մերէն։ Այս մասին իր գործերը կարեար են (Տե՛ս Մէլին. Պատրոպէէ, տպ. Երասազէմ, 1842, եր. 115—120)։ Եկեղեցականութիւնը կը տկարանայի Կ'իշնայի որսվիճան ժողովուրզը իր պարտքը չի կատարեր պէտք եղածին պէս, իր տուրքը չի տար սիրով, կծծիռութիւն կ'ընէ. «զի այսպիսի անհաւատութիւն ժողովրդականոց և անպատզութիւն՝ արար զեպիսկոպոս անօրինաց մաքսաւորս, զքանանայս՝ երկրագործս, զիրօնաւորս՝ այզեգործս (Նոյն անի):»

Այս տեղեկութիւնները անշաւշտ զիւրացին ըմբուռումը Սարգիս Շնորհալիի զիտազութիւններուն և ակնարկութիւններուն, որոնք, ինչպէս տեսանք, թէն Մէլիսութիւն մը մէջ սփռուած, բայց քով քովի բերուելով կը շինեն ամբողջական պատկեր մը վանական-վարդապետական կեանքի՝ որուն մէջ կը պատշատուեր վարդապետ:

Գ.

Ա. Ա. Բ Ա Ր Ա Վ Ա Պ Ա Խ Ե Ւ Ն Վ Ա Ց Բ Ա Ր Ա Ս Ա Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն Բ Հ Ա Ց Մ Ե Խ Ա Ր Ա Վ Ա Ր Ա Յ Ե Ր

Կրօնաւորական զիմանքը, վարդապետի պատրաստութեան այդ գետինը, ինչպէս տեսանք, Շնորհալիներու զրչին տակ իր լաւ և մանաւանդ յոտի կողմերով քննադատութեան առարկայ եղած է նոյնիսկ պաշտամապէս։ Կարծես ալ անհրաժեշտ էր մտանաւոր կանոնագրութիւն մը՝ առաջքը առնելու համար այս բոլոր զեղծութերուն։ Ասով ըստ չենք ուզեր թէ կրօնաւորութիւնը կարգ կանոն չունէր. ո՛չ. արդէն Ա. Բարսզի կանոնները հայ կրօնաւորութեան ալ կանոններն եղան. բայց ժամա-

նակը շտատ բան փոխած էր կրօնաւորական (= վանական) կիանքի մէջ։ Վարդապետին մարմաջը կիրք մը, ախս մը եղած է կրօնաւորութիւնն մէջ։ արժանաւորները կորուած են անտարբաններու լիկէսնին մէջ։ զպրոց զպրոցի զէմ ելած՝ զիրար կը քամանքին, անիրաւութիւններ կ'ընեն իրարու զէմ և տաղվ եկեղեցին կը տուժէ. հին կանոններու վիրաքննութիւնը և ժամանաւ կոկից պէտքերու յարմարեցումը բնական թան մըն էր ուրիշն, և մենք կը տեսնենք որ Միթթար Գօշ, մեծանուն Վարդապետը (+ 1213) իր խմբազրած այլեալլ կանոններու մէջ զւուի մըն ալ կը նույիրէ տեղազարկ փատասանաց Վարդապետաց(*):

Եթէ Շնորհալիներու և այլ զրուածքները մասնաւորապէս կը ներկայացնեն կիւլիկեան կրօնաւորութիւնը, Գօշի կանոններն ալ կը պատկերացնեն արենէինանը, թէն զիտինք որ Գօշ անձանօթ չէր կիլիկեան վանքերու։ Ամէն պարագայի մէջ, Գօշի կանոնները զիրութիւն կ'ընծային աւելի ժամանակի մը մէջ գիտելու այն վիճակը, ուր կը պատրաստուէր և կը զործէր վարդապետը։ Տաթեու Գպրոցին հաստատած Զորեթատասն Աստիճաններէն առաջ։

Հաս Գօշի՝ վարդապետը պէտք է ծանօթ ըլլայ ձին և նոր Կտակարաններու, ինչպէս նաև նկանոնական հրամանաց։ — Հարանան կամ հրամանեմ՝ Գօշի գրչին տակ նիշգ կանոնագիտօրէն կը նշանակէ ոչ միայն ուրիշներուն հրամայիլու, հրաման տայրու գիրքն ու ատամճանը, այլ նաև վարդապետելու (Ալոր Գիրք մէկնել, ուսուցանիլ, քարոզ ելուն.) իրաւոնքը կամ իր խօսքով՝ պատիւլ։ — Կրօնաւոր մը, որ լրացնեած է այս պայմանները Երկու համեմեք պարզապետներու հաւանութեամբ պէտք է կոչուի պի պատիւ հրամանին։ այսպէս պէտք է ըլլայ եթէ նորընծան նոյնիսկ աշակերտ եղած էր պատիւ կամ իր խօսքով՝ այսինքն՝ իր վարդապետը միսմինակ պիտի

(*) Տե՛ս Միթթար Գօշի Դատաստանագիրք, իրաւարանական հետազոտութիւնը և անզերծ ձախութեամբք վահան ծ. Վարդ. Բատատինաց, ապ. էլլիմածին, 1880. եր. Դատաստանագիրք, 88—93:

չկրնայ վարդապետական պատուի բարձրացնել իր աշակերտը։ Գոչ կը յաւելու թէ աւելի լաւ կ'ըլլա եթէ (վիճակի) Եպիսկոպոսին և Հայրապետին (=Կաթողիկոսին) ինչպէս նաև աշխարհական երեխիներուն կամքն ալ առնեն։ Նեթէ այսպէս ըլլայ, անպատճառ ըլլաս օրինացն երկու կամ երեք վարդապետներ պէտք է հաստատին նորոնծայ վարդապետները։ Աթերկուց եւ յերից վարդապետաց կոչեսցին ի պատիւ երամանին խօսքերուն մէջ շատ որոշ է երկու կամ երեք վարդապետներուն հաւանութիւններ առնելու տրամադրութիւնը։ բայց խնդիր է թէ այդ երկու կամ երեք վարդապետները անպատճառ ներկայ պիտի ըլլամն այդ կոչումի ատեն։ Գոչի այս կանոնը կը յիշեցնէ մեզ Հայուն եկեղեցու մէջ եպիսկոպոսական ձեռնորդութիւնը, որ կը կատարուի Պապի հրամանով, բայց երեք ափսիս կոպոններուն ձեռնորդ։ Խոյնինքն աւ կը յանձնարարի զայն ի հրակին (Տե՛ս Դատարանագիր, եր. 143)։ Անոնք որոնք միայն մէկ վարդապետի հաւանութեամբ կամ հաստատութեամբ կարգուած և կամ ինքնակոչ վարդապետներ են՝ պէտք է լուցնել (դադարեցնէլ), և լուս օրինացն կարգուած վարդապետները միայն պէտք է պատուը ունին։ այսպիսներ երկրորդ են ըստ մարդարկական չնորհի, որովհետև աշխատութեամբ՝ Առաքեալներուն, իսկ չնորհօք՝ Մարդարէններուն հետ հաջորդակից են։ ուստի և բանիւ ընտրեալը կը կոչուին։ Անոնք որոնք մէկ վարդապետի քով կը կրթուին և հոգք ամբարտաւանելով կ'արհամարքներ իրենց վարդապետը և կ'երթան ուրիշէ մը կ'առնեն իրավունք պատիւր, պէտք է որ իրենց առաջին ուսանները երկրորդին, նորին ուսանին։ Իսկ եթէ զզջան ու ապաշխարին՝ Թող իրենց վարդապետին հրամանով վերստին ուղղուին։ Անոնք որոնք այսպիսի գաւառիթներուն, իրենց վարդապետը արհամարհողներուն, պատիւ տուած են հակառակ անոնց վարդապետի կամքին, պէտք է պատիւթ կրին երբ չեն զզջար։ իսկ երբ կը զզջան՝ պէտք է ներողութիւն խնդրեն անդրբանքութիւնը, ինչպէս մէկը միայն առ յառաջագէմ իրէն, իրենց զուսիւ և աւագ կ'ընարեն ըլլաս հրամանի առաջնորդութիւն, որպէսզի անկարգութիւն ըլլայ իրենց մէջ և ամէն մէկը միայն ափսիս իրենց առաջարկութիւնը, անոնց մէջէն ամենէն աւելի առաւելեալը պէտք է կոչուի այդ պատուին, և միւսները անոր հրամանով տօները պէտք է վարդարեն իրենց քարոզներով և այլն։ այս կանոնին զէմ ընդգուռը՝ միաբաններու որոշումով կ'արտաքուի։ Վարդապետներ պէտք չէ որ առանց իրաբու հաւանութեան և առանց գրի իրաբու աշակերտները առնեն։ ով ո՞ր այս կանոնը քամահրելով կ'առնէ զատաստան պիտի ըլլայ, աշակերտը իր առջի վարդապետին քով նորէն պիտի սորվի միւսին քով սորվածները, և եթէ աշակերտը

ինչ զեղծութեր ու անկարգութիւններ կ'ընէն վարդապետներ և անոնց աշակերտները իրարու գէմ, ինչպէս տեսանք արդէն Սարգիս Շնորհալիի գծած պատկերներուն մէջ այ։

Եթէ վարդապետ մը կապէ (բանագրէ) աշխարհական մը կամ եկեղեցական մը, ուրիշ վարդապետ պէտք չէ որ արձակէ զայն։ Իթէ կապող վարդապետը կը բու (ախտաւոր) է կամ տպէտ, և հետեւար անդրաւ բան մը ըրած է, ուրիշ վարդապետ մը կրնայ միջնորդիլ կապողին քով և իրաւունքը տեղը բերել՝ տանց նախասմէնքի և առանց հակառակութեան, և երբ կապող վարդապետը մտիկ չ'ըներ՝ պէտք է ինքը կապուի փոխանակ իր կապածին՝ մինչև որ զջայ։ Բայց եթէ կապողը իրաւունք ունի և ուրիշ մը մտիկ չ'ըներ զինքը և անոր կապածը կ'արձակէ, դասաստան պէտք է ըլլայ և այս վերջինը, եթէ տպէտ մըն է կամ ամբարտաւան մը, պէտք է կապուի կապածին հետ մինչև որ զջայ։ Իսկ եթէ վկայեալներէն է ան, եկտք է որ կապող սարու ցոյց տայ թէ ինչ պատճառաւ կապած է յահցաւորը և պատասխանատըւութիւնը անոր վրայ թողլով՝ ինքը անպարաւ թող ըլլայ։ Եթէ եկբայրանցներուն մէկ մէկ կամ երկու և աւելի վարդապետներ ըլլան, անոնցմէ մէկը միայն, այն սոր յառաջագէմ իրէն, իրենց զուսիւ և աւագ կ'ընարեն ըլլաս հրամանի առաջնորդութիւն, որպէսզի անկարգութիւն ըլլայ իրենց մէջ և ամէն մէկը միայն ափսիս իրենց առաջարկութիւնը, անոնց մէջէն ամենէն աւելի առաւելեալը պէտք է կոչուի այդ պատուին, և միւսները անոր հրամանով տօները պէտք է վարդարեն իրենց քարոզներով և այլն։ այս կանոնին զէմ ընդգուռը՝ միաբաններու որոշումով կ'արտաքուի։ Վարդապետներ պէտք չէ որ առանց իրաբու հաւանութեան և առանց գրի իրաբու աշակերտները առնեն։ ով ո՞ր այս կանոնը քամահրելով կ'առնէ զատաստան պիտի ըլլայ, աշակերտը իր առջի վարդապետին քով նորէն պիտի սորվի միւսին քով սորվածները, և եթէ աշակերտը

զշայ և իր առջի վարդապետին կամաց համեմատ կինայ՝ թող վարդապետը ընդունի զայն։ Աւագ վարդապետը իրաւունք ունի Հայրապետի (Կաթոլիկոսի) Եպիսկոպոսի պէս վիճակները ելլել անոնց կամքով։ ու ընչ վարդապետ մըն ալ կրնայ ելլել, երկու քին (Աւագ վարդապետին և Եպիսկոպոսին) հաւանութեամբ, այսպէս որ Եպիսկոպոսը կանոնէն գուրո բան մը չընէ և Վարդապետին հետ միաբանութեամբ գործէ։ Եթէ վարդապետներն ո՞նչ մէկը չընազանդի այս կանոնին, Եպիսկոպոսի և Աւագ Վարդապետի գատաստանով կ'արտաքսուի մերանութենէն։

Պէտք է որ ուսմանց համարը պահանջուի և քննուի անոնց՝ որոնք պատրոսառած են կոչուի յատիքին երամանին, այսինքն վարդապետութեան աստիճանին։ Մտուցել պէտք է թէ իրավանչիր զիրքը մըր և որո՞ւն բով կարգացեր, սորզիր են. այս քննութիւնը մանաւանդ՝ պէտք է ընել այնպիսիներուն, որոնք շատ տեղ պատաժ են (շատ վարդապետներ և տեղեր փօխած են) և յայտնի չէ անոնց ուսման աստիճանը, որպէսզի չըլլայ թէ խարուին և թերուաներ պատիւ առնելով՝ իրենց խակութեամբ շատ մը վիճաներու պատճառ ըլլան։ Թէ անոնց համար այս է կանոնը, բայց առհասարակ պէտք է ընարութիւն ընել և չթուուի որ իրենք իրենց կամքով յառաջ գան, ինքնակս ըլլան, ալ ուրիշներ տեսնելով անոնց յառաջիկմութիւնը, երկիւղածութիւնը, իրենց և ուրիշներու հոգիները չինելու կարուղութիւնը, և պիհ զրուած և առանց իշգանանջ ըլլալու, ստիպումով հրաւիրին զանոնց վարդապետութեան (= ի սպասաւորութիւն բանին)։ Բայց վազվագիտները (անհամբերութեամբ վարդապետութիւնը) և այսպիսի փութկոտութիւններու պատճառ եղանքները պէտք է լսեն մինչ որ իրենց կիրքերը հանդարատին (յախտիցն նախ բժշկիցն), որպէսզի հրւանդ ոգիսով ուրիշներն ալ չիւանդացնեն։ այս է անոնց արգար իրաւունքը. բայց արգարութիւն չէ անվիճակ թողու զանոնք. այսպիսիներ եթէ ուզին իրենց կամ ուրիշ գաւառներու մէջ պանդխամբ, թող բարեկարգութեամբ ըլլին եպիսկոպոսներու հաւանութեամբ և հրամանով. սակայն վկայ-

եալ վարդապետներու համար է այս իսկ անշան չըլողներն ու զօշքազները, և անոնք՝ որոնք իրենք վիրենք իր հետաքննին վիտուններ կը ծամին ամէնուն քով, անոնք՝ որոնք փորի և ուրիշ կիրքերու մշակներ են, անոնք՝ որոնք բանավաճառներ են և վկայեալ վարդապետները կը պարսաւեն, պէտք է լսեցնել արգար գաւառտանկով։ և իրենց ձեռքէն առնելով (Վարդապետական) գաւազանը՝ պէտք է պանդուխտի ցուպը (ցուպ զրջողութեան) առլ։

Եթէ վարդապետը մը կիր երթայ ուրիշ վանք մը ուր վարդապետ կայ, առանց այդ վարդապետի հրաւիրին (մեծարանքին) պէտք չէ խօսի (քարոզէ), այլ պէտք է յարգէ տեղական սովորութիւնները. նախ բուն վանքին վարդապետը կը խօսի, ետքը կիրը։ Եթէ հրւ վարդապետը վկայեալ է և վանքին վարդապետը նախ զայն կը հրաւիրէ խօսելու, թո՞ղ խօսի. բայց յաճախ չխօսի, որպէսզի իր ասպնջականը չամչցնէ և զայն քարահրել չտայ իրեններուն։ Եթէ այս կանոնը լուծէ և յանդգնի խօսիլ առանց խնդրանքի՝ իրաւացի է այդպիսին անպատիւ կերպով հայ գարձնել։

Այս կանոնները շատ բացայալու են և գրուած են առաջքը առնելու համար կարգ մը անկարգութիւններու, որոնց նշաւակ եղած է վարդապետութիւնը Այդ անկարգութիւնների ոմանք, մանաւորապէս վարդապետութեան թիկնածուներուն (որոնք շարունակ զպրոց կամ վարդապետ կը փոխին, կամ ինքնակոչ և պինքանձեռնագրելի Աստուածաբանինը են, Սարգիս Ենորիկալիի բացատրութեամբ) կիրարերի հաները տեսանք արդէն կիլիկիան կրօնաւորութեան մէջ կարելի է ըսկել թէ Միթիմար Փօշ աչքի առջև ունեցած է մեր արեմըտեան և արեկելեան կրօնաւորութեան ընդհանուր վիճակը և բատ այնմ խմբագրած է իր կանոնները՝ որոնք շատ կարենու են մեր ուսումնասիրութեան համար։

Արաւակուած Լայս Շաբաթաբերքն, 1906
(Տարունակելի՝ 5)

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Գ Ա Ն Գ Ա Տ (*)

Սասորիկ կը հրատարակենք նոր մէկ փոփոխակը նշանաւոր այն պահպատռ տաղին, որ ձեռագիրներու մէջ զերագրուած է զանազան հեղինակներու, ինչպէս՝ Ֆրիկ, Բարսեղ, և Սարգսաւագ Վարդապետ։ Այս նոր փոփոխակը, որ կը գտնուի մեր Զեռագրատան թ. 714 նոտրագիր ժաղավածուին մէջ (էջ 227-233), անանուն է։

Տաղիս սկիզբը յայտնապէս թիրի է, այդ պատճառով առաջին հինգ տունները, բացառութեամբ երեք տողի, առինք Բարսեղեան փոփոխակէն։ Խակ զերջաւորութիւնը թիրի է կամ ոչ՝ դժուար է ճշգել։ զիտելի է որ ձեռագրին 233րդ էջին փարի մասը և յաջորդ էջը դատարկ ձգուած են։

Ներկայ փոփոխակը ունի 25 լան տուններ սուրբ ուրիշ որեւէ փոփոխակի մէջ չեն գտնուիր։ ինչպէս նաև բազմաթիւ տողեր իրեն առփակն ։ Մեր ձեռագրին մէջ տաղը միայա զրուած է իրեն արձակ, միայն քանի մը տեղ լուսանցքի վրայ կարմրադեղով նշանակուած են այլուրենի տառեր։ այսպէս Ա = ծղ, Բ = իա, Գ = իէ, Դ = լլ։ Ներկայ տնատումը կատարուած է մեր կողմէ։ Մէկ երկու տեղ կան հաւանաբար թիրի տուններ։

Առյօն փոփոխակը մէկէ աւելի տեսակէ տներով արժէքաւոր է, այդ պատճառով անոր հրատարակումը կարենք նկատեցինք։

Ա

Ասուած արդար եւ յիշաւի, եւ ողորմած յամենայնի, առ եեզ հանդես կամ ի վիճի, թէ դու լրսե ու ծառայի։

Բ

Այս է զարմանք եւ հրաւալի որ կաւ լինի ի յաշխարհի, եւ նիսցումն ազիթ ազգի, զոր տեսանեմն վերայ երկրի։

(*) զերնագիրը մեր կողմէն զրուած է։
Ա - Բ. - Բ.։

Գ
Գեմ մեկ Աղամ եր ի Գրախափ, եւ մեկ Նւա իւր Յըմանի, մի բարբառ երայեցի, մինչեւ կերեալ պողոյ անփ։

Դ
Ո՞յ, այս բանս է հիսնալի, եւ տուալ զարմանալի։ թէ մեկ Աղամ եւ յնայէ ծինան ո. [= հազար] ազգ ի երկրի։

Ե
Մեկըն Հրոմ, մեկըն Վաշցի, մեկըն Տաճիկ, մեկն Ասորի, մեկն է Ճընուս Երայեցի, եւ մինն Արաք Հազարացի։

Զ
Մեկըն և Քուրք Քանանացի, մեկն Արապիկ Եղիպտացի, մեկըն և Թուրք, մեկըն Պարսիկ, մեկ այլնարին Ֆուանկի։

Է
Այս այս ո. [= հազար] ազգ ի երկրի, ու. [= հարիւր հազար] ցեղ հավաքնի, ու ոչ հանչեն զնայր եւ զեզգի, կամ թէ Ասուած կայ զիտելի։

Ը
Ազգ առնէ ի վերայ ազգի, եւ մեկ մեկի են քննամի, եւ զու ես Տե յերկնի 'ու երկրի, ու եեզ շածեն յօն ամենի։

Թ
Մեկն ասէ Ե՛ս եմ պիտանի, մեկըն թէ ես երեւելի, հազար ազգ այլ կամ ի յերկրի, ու այս կերպովս են ի վիճի։

Ժ
Իմ Տեր զըցոյ բզպիտանին, հաւատք որ զատ ընտենիք բարին, այս բաժինս ի յաշխարհի, ու իրենքս մեկ յլդամայ որդի։

Ժ. Ա
Ազգերը բոլ ծնան երկրի, հաւատք ընդէ՛ր չունին ըզմի, դու Տե եկրե ի յաշխարհի, եւ խաչեցար ի մեջ երկրի։

Գ. 1-2. — Բ.։
3. — մի, մէկ, թ 15.
4. — Բ.։
Դ. 1-3. — Բ.։
4. — Քանի ազգեր ծընան յերկրի, թ 20.
Ե. 2-4. — Բ.։

ԺԲ

ԱՇ երք զմանն առեւ խաչի,
խայտացեր բողեւ յերկրի,
կամ ե՞ւ մեռաւ վաս աօխանի,
եռախիք չեր մարդկան աղջի:

ԺԳ

Ապտակ առեւ բըբոլ ի լի,
եւ խիզն ի սիրազ շանկանի,
բոյ եռաւ սասանայի,
զմեզ ի յիւր ձեռն անդին գէրի:

ԺԴ

Զերկիրը սիւր ես ի
ու կես երկիրս սասանայի,
ու այս խանձաներս Թորզոնի,
ոչ [եմք] մեռած 'ու [օչ] կենդանի:

ԺԵ

Զի զանեն կանի ի շարի,
եւ հնի կոխոն անենցազգի,
որ անյարնայ 'ու [անյազերի],
մուշեն ի սուրբն սուսերի:

ԺԶ

Քայց քէ մարմին ենք մրսենի,
յեղազըն չեմք կամ խոս վարի,
որ խանձ արկել ես կըրակի,
զես զանդասան ի փառքերի:

ԺԷ

Խմ Տեր քէ չենք ենզ պիտանի,
եւ կամ չունինք գործ ինչ բարի,
դու ջնչ զենք ի մեկ ուրգի,
մի՛ տար ի ձեռըն ի:

ԺԸ

Առ քէ խանի տանին զերի,
խանի տանին շարշարէի,
խանի արիւն հեղուն յերկրի,
խանի կանայք բողուն այրի:

ԺԾ

Դեմ մարմին ենք մրսենի,
չեմք վեմ անեարծ ապառածի,
եռ միամիտքն զրսանի,
կենաց անեն ազջի զերի:

Ի

Եւ դու Տեր յերկնի ու յերկրի,
ու անեն ժեզ դոյր կու բրի,
բողուն ի յայլ բան խնդրելի,
որ և մըմու մեզ զիտիլի:

ԻԱ

Ամ, այս լեզեր է լինելի,
ճանց անենման որ կու լինի,
որ մեկն ապրի ն [= հարիւր] արի,
որ մեկըն տան շրիանանի:

Ժէ. 3. — արդի, հետի, թ 107, ս 31.

ԻՅ

Այն որ [ի] պէտք է մեռանի,
ու [որ] անպէտն է հասափի,
գեղեցկագիդ տրդայ մեռնի,
'ու ատանաբափ պառաւըն ժրի:

ԻՅ

Երեսնամեռյ մանուկն ընկնի,
ն [= հարիւր] ամեայ ձերըն նզնի,
այն որ տէրն է պահասի,
այն որ ծառայն [ե] ժուժկալի:

ԻՅ

Ու մահ ուզէ մանիրն ների,
որ կեանք ուզէ կեսնելըն կարնի,
մեկին մեկիկ ուզի լինի,
անուռ 'ու անժամ այն մեռանի:

ԻՅ

Ու մեկ մի ֆըն [= տարբ] նիզ ունի,
'ու այնոց ոչ մազ մի շպակասի.
ամ, ե՞ւ պիտք այս այսպիսի,
մահ անսարժն դառն ու լեղի:

ԻՅ

Այս մեկ այլ բանս է՞ր կու լինի,
կամ ի յուսէ կու նանաչի,
որ մեկ մը տէր [ինին] յերկրի,
մեկ մը կարօս դոն մի հացի:

ԻՅ

Մէկն է իշխան եւ հօր ուզի,
մեկ այլն աղքատ 'ու սղարմելի,
մեկն ի յազգէ՞ի յարունի,
մեկին ո [= հազար] պապն ի մուրի:

ԻՅ

Մէկին ո [= հազար] ձի ու ջորի,
մեկին ոչ ուլ ու ոչ մարի,
մէկին անշափ զանձ եւ ոսկի,
մեկին ոչ փող մի պըրբնձի:

Լ

Մէկին [հազար] պարէ մարգրտի,
մէկին ոչ մեկ հուլ ապիկի,
մէկին ո [= հազար] փերը հանդերձի,
մէկն է մերկիկ եւ անփորի:

Ի. 2. ճնին, չընկնի, ս 53.

Ի. 4. — անառ 'ու անժամ, թ 124, ս 62. աւ
անժամ ու անուր, ս.

Ի. 3. — լինի, է, ս:

Լ. 1. — պարէ, համ, թ 145. կապ, ս 87:
2. — հուլ, հուլիկ, թ 146. հուն, ս 88:
3. — փերը, բռն, ս 93.

Ա.Ա.

Մեկն ընդ երկիրք ի վեր անձնի,
մեկն անդրնոց հաւասարի,
մեկն մի ունի եւ յաւելցի,
մեկն չիկայ ու ոչ այլ լինի:

Ա.Բ.

Մեկին բերգեր եւ հաղանի,
մեկին ոչ տուն [կայ] ու ոչ տեղի,
մեկն ի բազմաց փառաւորի,
մեկն ի բիւրուց կու պարաւորի:

Ա.Վ.

Մեկին հարամեն յաջողի,
մեկին հալսլան կործի,
մեկն և յարդոյ անպատճի,
մեկն և քրկու անկապչի:

Ա.Դ.

Ամ գանի ի յալ բան պիտանի,
որ և ժըմուս մեկ թննիլի.

Ա.Ե.

Ու [մեկ] մի նորս և ալխագի,
առշեւցի վառ շանեշիցի,
կու ծառայէ զես Քրիստոսի,
ու իրմէ ոչինչ հրոռէ չունի:

Ա.Զ.

Ու մեկ մ'այլ նորս կայ պարի,
որ իշաւրին յինչ մեկ նորի,
բայց երբ հոդոյն ժամրն լինի,
յալցէն ու [նազար] բարի տեսնի:

Ա.Հ.

Ու' այլ կայ մանուկ եւ հօր որդի,
պատերզնոյ յամեն տեղի,
ու' ինքն ընկեցած յամեն տեղի,
ընազ այնեն զինչ ով պիտի:

Ա.Ճ.

Ու մեկմ վաս փսի որդի,
ոչ է բրդի ու' ոչ բրաբրդի,
ու' ինքն ի յափին ու' երեւելի,
ու' յափին ու [նազար] հարկի ունի,
ու' ամենըս մեկ Աղամայ որդի:

Ա.Շ.

Մեկն է սրունք արգար հոգի,
ու' ավիին աննենց զես Քրիստոսի,
ու' ինքն անվասան ու' անփասանի,
զես հերանոս կամ այլազգի:

Ի.

Մեկըն գու զայ այս օր երկրի,
յեկուցն յակնածքն բրաբրի,
մեկն և ծառայ ն [= հարիւր] տարի,
ու հաւան կայ զես ունէ մ'ամեարի:

Ա. 1. — ... երկինքըն կու նայի, Ս 97.
Ա. 4. — մէկըն արգար և սարսէլի, Ս 110.
Ա. 4. — կամ, գառ, Ա.

Ի.Ա.

Ի ծառայութեան ժամանակին,
նուրքն սիրուն է զես որդին,
բայց երբ լինի ժամ հրոռողին,
նուրտուն այն աւըրն իրուովի:

Ի.Բ.

Ավազքն հայր է ամենի,
այրեաց ու' որբոց եւ աղեատի,
ու ամենայն աղամ(այ)որդի
որպէս յԱսուած ապաւինի:

Ի.Գ.

Բայց անմարդին գայ զրյան ունի,
ու' ազ(ա)տացն որդեացն արեւ չնարկնի.

Ի.Դ.

Բայց քէ իշխան է հօր որդի,
եւ քէ աղեատ է ի մոււրի,
քէ ոուլաւար ու բախս չունի,
բազ մայրքն զինչ շնձրնանի:

Ի.Ե.

Աւ երէ հաղ մի ծրեանի,
քէ ծգէ ի գիտն ու խալսի,
հանձ մեծ[այնայ ու պանդրիսի],
ու գայ ո [= հազար] ցել դրժարի:

Ի.Զ.

Թէ ինքն է հաջ հաջի որդի,
աղիկ մանուկ աննենելի,
կամ քէ կին է զովելի,
զեղեցիագեղ զարմանալի.

Ի.Խ.

Կամ մեծի դուսար բազունի,
համանըման մօն նւայի,
քէ ոուլաւ ու բախս չունի,
հաւէվէ քէ դուսար է ալքատի:

Ի.Ը.

Թէ հանանայ է պիտանի,
կամ վարդապէս է զովելի,
քէ սուլաւ ու բախս չունի,
նայ ժրաւաց կոչի յերկրի:

Ի.Ֆ.

Բախտվորքն զայ հոյսկելի,
հարլիլիին ի վեր (զ)խան զամենի,
ոչ է գրեց ու' ոչ տարակնի,
յարու նախի ի Մովսիսի:

Ի.Վ.

(Աւ) Անբախտըն զայ կաղ ի կաղի,
հնեց եւ հանդարս ու' առաքնի,
որ քէ ո [= հազար] զիտուն լինի,
զես խաբերայ ինքն երեւի:

Ի.Ա.

Առ բազուարքն ննեցի,
ասենք զըստուն իմանալի,
արուեստ ու շնորհ զինչ ու լինի,
ի բախս ոչինչ մասըն չունի:

ԵՐ

Արեւածն ուսումն է ամենի,
բայց ու ըլնորհն ի նետ պիտի,
ո [== հազար] փայտ է մարդերեւի,
(ու) ունի ըլնորհ ազգի ազգի:

ԵՐ

ՈՒ [== Հազար] սիրուն մարդ պիտանի,
հում կայ զետ փայտ մի յանտանի,
մեկ մի զիտ արուեստ խարի,
շինէ բերթեր ու եկեղեցի:

ԵՐ

Մեկն է ձեռօրին զետ գոյի,
ուրաք զջիսան ի յարաւի,
ու մեկ մի հիւսն եւեւելի,
արուեստաւոր ամեն փայտի:

ԵՐ

Կապէ նավեր ու զերեկնի,
ի յամենայն զետ ու ի ծովի,
մեկ մ'արուեստվոր է երկարի,
հայէ զետ մոմ ի մեջ հրի:

ԵՐ

Կապէ նաւասն ու զրբենի,
'ու առն ո ո. [== հազար] մանուեայնի,
զի առանց երոյ եւ երկարի
անհրաժեշտ բ'երկիր զործի:

ԵՐ

Մեկն ոսկերիշ է անուանի,
արուեստ ի վեր խան զամենի,
առնու բազում արձար ՛ու ոսկի,
մաներազործ զինչ որ պիտի:

ԵՐ

Ով մեկ մ'անգետ ու անմարդի,
ուրաք մերուկ յօվանակի,
շիտէ ընչիկ բան արվեստի,
յերկիր որդի ողորմելի:

ԵՐ

Ով արարիշգ ամենայնի,
ես եեզ մեղայ հուզ ու փոքի,
տաս ծբռուրիւն տեսայ յերկիր,
ես եեզ հայնդի մեղադեցի:

ԵՐ

Կիսոց մի հազար ես ու բարի,
կիսոց մի զառն ես ու լիսի,
ո [== հազար] բարի կա ի երկրի,
ու մեք կարս ամենայնի:

ԵՐ

ՈՒ [== Հազար] օօլար հօուր եւերեւի,
մենք ամենն եել իի հետի,
մենք պանդուխ եել ի վերի,
՛ու անօրինաց զամեն զերի:

ԵԴ. 3. — Ամ, այս հանց թող եղաւ յերկրի,

ԿԲ

Դեռ ի վերայ այսր ամենի,
զենենն ի վառ կայ ու պահի.
ով արարիշ Տեր ամենի,
զու ևս Քրիստոս խազց ու բարի,
ե՞թ

մեզ ողորմեայ եւ ուռ հոգի,
տեսոյդ արայ զեզ արժանի,
զի զանձաւորս բննեցի,
զյալիսենիցն ոչ յիօսցի:

ԿԲ

Խօսան դրբել ես մեկ մեկի,
'ու ողորմ ի սիրոք չանկանի,
Տեր ամ այս բող եղաւ երկրի,
ու մեծն ու վոքրին ճանաչի:

ԿԲ

Խնձ զայս արա պատախանի,
Բննել կոմիմ քէ (լուր յայտնի),
զբախսն առայ քէ ուռ (լինի),
զօլւարը ցոյց ուռ զբանի:

ԿԲ

Ու մեկն առնու լի ՛ու աւելի,
մեկըն մընայ կողուտելի.

ԿԲ

Մեկն է զիտուն եւ հրաւալի,
հասեալ ուսմոնց եւ արուեստի,
զրակարգաց անդադեկի,
ուրգես զյոջանճս նելեղի:

ԿԲ

Մեկն է տրգէս յիմարելի,
անասնակեռաց որդի յերկրի,
քէ լուծն ի փուն ի ուռ անցնի,
նայ ի յոշ ու զիր շըդիպի:

ԿԲ

Մեկն անբեան եւ անմարդի,
զինչ ու խօսի բանն իւր անի,
խելքն ու միտն է անմրտի,
՛ու իւթն անբրգած յամեն տեղի:

ԿԲ

Մեկն է տեսկովրն զոյիլիի,
տաս ըընուրօս մեծարելի,
բախսըն բերէ զամեն բարի,
՛ու ինչ յամենայն մարդէ զովի:

ԵԴ. 3. — Ամ, այս հանց թող եղաւ յերկրի,
Ո 127.

4. — Ու մեծ ու փոքրըն ճանալի, Ո 172.
'ո ու մեծ ու փոքրըն ճանալի, Ո 128.

ԵԵ. 2. — լուր, յուր, Ո 132.

ԿԶ. 2. — կողոստելի, եղուկելի, Ո 136.

ԿՀ. 2. — հասեալ, հասաւ, Ա:

3. — անդադեկի, անդրդաւելի, Ո 139.

ՀԱ.

Մեկն իւր կերպովքն տընազի,
զի զիւեւս է՝ ու աղօնդի,
սօլւար ու բախս իւր չըլինի,
'ու ինքըն զամեն զլխիվայրի:

ՀԲ.

Մեկն է գոնար 'ու ամենալի,
գեղցկազեղ զարմանալի,
բայց թէ ո. [= հազար] աղիկ լինի,
զամենն ի բախտըն զայ հայի:

ՀԳ.

Մեկն յանցաներն կու ծածկի,
բազում շարինըն պարաւիլի,
ու մեկ մի մազ մ'արա ունի,
'ու ամեն(6) յերկի բացայացի:

ՀԴ.

Մեկ մի զատենըն կու օսնի,
ու երկնաւուն իր կու պահի,
ու մեկ մի բնաւ հանգիս չունի,
'ու անբեն գենենն իր կու պահի:

ՀԵ.

Մեկն է արդար 'ու առափինի,
պահող նզնող անկապելի,
բայց թէ յետոյ իր սրդալի,
այն որ ոչինչ մասըն չունի:

ՀԶ.

Մեկն մի օրշել է վայրենի,
զործել զազի զործ 'ու աղեղի,
թէ զզանայ խոսովանի,
նայ զինչ զործել է աճ շիւելի:

ՀՏ.

Մեկն համած է կին բարի,
արեգականըն նըւանի,

մեկին դըրած լուծ ու սամի,
որ լուկ աչօքըն չընալի:

ՀՑ.

Ու մեկին կին կայ զանկալի,
զցայդ ու զցեւեկ իւր առաջի,
'ու ինքն է ժամեար 'ու առափինի,
որ ի ամեն լեզուկ զովի:

ՀԹ.

Մեկն ի տեսուն կայ ու պատրի,
զիւեւս ի բունըն կու փորձի,
թեւ ի յիւր կինըն լինի,
նայ այլ չը մեկ յեկեղեցի:

ՀՒ.

Ամ բեր զայ միտքն որ չը ծրոխ,
համ զայն հաւատն որ չերկեցի,
այդ եւ է բան ու պատիսի,
արդարագա զատաւորի:

ՀՅ.

Որ մեկըն զայ դար ի դարի,
մեկին ո. [= հազար] զայր պատանի,
մեկն շինի խորհնել ի մտի,
ինչ իր խորհուրդըն կատարի:

ՀՁ.

Ու մեկն ողբայ եւ պաղասի,
'ու ոչ ինչ խորհուրդ իւր չը դորդի,
մեկն է ո. [= հազար] բարով ի լի,
ամեն կողմանց իւր յաջողի:

ՀՑ.

Մեկն է դատարկ 'ու ողումելի,
զամեն ի ծախս իւր պատանի,
ամ թէ այս պատեն որ կու լինի,
նայ ուր բարակն է բոլ կըրտի:

Ն. ԵՊՄ. ԾՈՎԱԿԱՆ

ՀԱ. 2. — զիւեւս, ախտերես, թ 228. գէշերես,
թ 156.

ՀԲ. 4. — ամենն, թ 170.

ՀԳ. 1. — Մէկն զանգէնըն ... թ 171.

4. — ... է իւր տեղի, թ 174.

ՀՏ. 2. — անկապելի, չաւ, պիտանի, թ 176,
3. — յետոյ թէ, նայ, իրք մի սիտի, թ
177.

ՀՁ. 4. — այն, այլ, թ 182.

ՀԵ. 1. — համած է, կրամեն, թ 183:

2. — ի յարեցակն նըւանի; 3. — որ կը
վիրէնայ հայ:

ՀՑ. 3. — որ այս բաներու են այնպիսի, թ 203.

ՀՅ. 1. — Որ մեկին կայ բախտն ի բանի, թ
205 և լու:

2. — դոյր, զար, թ 206.

3. — մէկըն չընի ... թ 207.

4. — զինչ խընդըրըւածք կայ՝ կատարի,
թ 208:

ՀԹ. 2. — և իւր խորհուրդն ոչ յաջողի, թ 210.



ԳՐԱԿԱՆՈՒՄԿԵՐՆ

“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՀԱՄԵԱՎԱՆՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”

Ն Ե Ր Ա Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՃՐԱՋԱՑ ԽԱՍՏԻԵԼՆ — ԵՐԵՎԱՆ — 1955, Էջ 655

Թ. — Զին-թիվերական Ղետանիք. — Այս յորդորջումին տակ լեզուարանները կը հասկնան այն բոլոր լեզուները, որոնք կը խօսուին Հիմարայախան լիոններէն մինչև Խառ-ղաղական Ավկիանոս երկարող ընդարձակ տարածութեան վրայ: Կը բաժնուին երեք ճիշդերու:

1. — Թիվեր-պիրմանական :

2. — Զինական :

3. — Թայ:

1. — Թիվեր-պիրմանական ճիշդը կը խօսուի Թիվերի և Պիրմանիոյ մէջ. 20 միլիոն խօսով ունի: Քրիստոսէ տաւշ, յիշեալ երկիրներու այժմու բնակիչները հաստատուած էին աւելի հրւիս, ուրեկէ պատարշաւելով գէպի հրատակ գրաւեցին Մուն-իմէր և Մունատա լեզուներու ասպարէզը: Այս ճիշդին կը պատկանին հարիւրէ աւելի լեզուները, որոնցմէ երկու զիւսաւորներն են թիվերներն և պիրմաններն: Թիվերէրէնը պուտայական ճոխ գրականութիւն մը ունի, որու հնագոյն յիշատակարանը է. զարէն է: Պիրմաններէնի հնագոյն արձանագրութիւնը ԺԱ. Դարէն է: Նոյն ճիշդին կը պատկանի նաև պիլ կոչուած լեզուն, որ ծանօթ է մի քանի հին արձանագրութիւններով և որ այժմ կորսուած է: Տես Sir George A. Grierson, Linguistic Survey of India, 3 հատուր, Tibeto-Burman Family, Part I, General Introduction, Specimens of the Tibetan Dialects, The Himalayan Dialects and the North Assam Group, Calcutta, 1909; Նոյնէն Pt. II, Specimens of the Bodo Naga and Kachin Groups, Calcutta, 1903; Pt. III, Specimens of the Kuki-chin and Burman Groups, Calcutta, 1904.

2. — Զինական նիւդ: Զինարէնը աշխարհի վրայ ամենէն չառ խօսուած լինուին է: մօտաւորապէս 650 միլիոն մարդիկի, եւ բովայէն աւելի ընդարձակ տարածութեան մը վրայ, կը խօսին այդ լինուով: Տակաւին, շինարէնը կը խօսուի Մանչչուրիոյ, Մոնկուլոյ մէկ մասին և Հնդկաստանի ու մինչեւ իսկ Ամերիկայի զանազան գաղութներուն մէջ, այնպէս որ չինարէն խօսողներու թիւը 700 միլիոնի կը մօտենայ: Զինարէնը նշանաւոր է իրբեկ մշակութային լիգու և մեծապէս ազգած է Հեռաւոր Արքելքի բազմաթիւ ազգերու վրայ: Անհամարէ, ծափոն, իրենց չականթային և լեզուական պաշարի մէկ մեծ մասը պարտական են չինացիներուն: Զինական գրականութիւնը շատ հին է և կը սկսին Ն. Ք. Չըր հազարամիակէն: Ան թափանցած և գործածական եղած է նաև գիրոյիշեալ երկիրներուն մէջ: Զինարէնը ունի բազմաթիւ բարատանիր, մէկը միւսին անհամակիրի: ամենազլիւաւորն է Մանչարիններու լեզուն՝ որ կը կոչուի կուռան-հուռ և կը համարուի պետական կամ պաշտօնական լեզու: Հաստատուած է որ բոլոր այս չինական բարարանները կը ծագին ընդհանուր չինարէն լեզուէ մը՝ որ խօսուած է Թանկ հարստութեան ժամանակ: Տես F. S. Couvreur, Dictionnaire classique de la langue chinoise, Յըր հրատ., Ho-kien-fou, 1911 (գրաւոր լեզուն). Նոյնէն՝ Dictionnaire français-chinois, Ho-kien-fou, 1928 (խօսակցական լեզուն). H. A. Giles, Chinese-English Dictionary, Յըր հրատ., Shanghai, 1912 (գրական և խօսակցական լեզուները). R. H. Mathews, A Chinese-English Dictionary, with English Index, Shangai, 1931; Revised American Edition, Harvard University Press, 1945 (արդի չինարէնը). B. Karlgren, Analytic Dictionary of Chinese and Sino-Japanese, Paris, 1923 (Միջին չինական արտասանութեամբ):

3. — Թայ նիւդ: Այս լեզուախումբը տարածուած է Հնդկաչինի արեւելեան կեսէն մինչեւ հարաւային չինական գաւառները: պատիկ խմբակներ ալ կան մինչեւ Հնդկաստան: Ամենազլիւաւորն է սիամիւնը, զոր կը խօսին Յ միլիոն մարդիկ: ունի ճոխ գրականութիւն, մկ. դարէն

սկսեաւ: Անոր կը նմանի լառուրեկնը, որ Հնդկաշխի Լաոս հրկրի լեզուն է: Տես Henri Maspero, Contribution à l'étude du système phonétique des langues thai, Bull. E. Fr. E.-Or., XI, 1911, էջ 153-169. նոյնէն Langues (et Carte linguistique de l'Indochine) dans Un empire colonial français, l'Indochine, ouvrage publié sous la direction de Georges Maspero, tome I, Paris-Bрюссель, 1929, էջ 63-80. K. Wulff, Chinesisch und Tai, Sprachvergleichende Untersuchungen, Det Kgl. Danska Videnskabernes Selskab., Hist.-fil. Meddelelser, XX, 3, Copenhague, 1934; նոյնէն Ueber das Verhältniss des Malayo-Polynesischen zum Indochinesischen, ib. XVII, 2, 1942; Li Fang Kuei, Some Old Chinese Loan-Words in the Tai Languages, Harvard J. As. St. VIII, 1945, էջ 333-342:

Ժ. — Աւելո - Ֆիննական հնագույնք. — Այս խումբին պատկանող լեզուները այժմ կը լուսածուին Հունգարիային մինչև Եւրոպայի հրւիսային ծայրը և այնտեղէն, Ռուսիայում վրայէն, մինչև Աւրալ լեզուներու ասիական մասը: Այս լնաւանիքը կը պարունակէ հետեւեալ լեզուները.

1. — Հունգարերեն կամ մանարերեն, որ կը խօսուի՝ Հունգարիայու, ինչպէս նաև մասսամբ Ռուսանիոյ, Պուլգովինիոյ և Աւստրիոյ մէջ, ընդամէնը 10 միլիոն հոգի կողմէ: Հունգար ժողովուրդը բոլոր ուկրո-Փիննական ժողովուրդներէն մեծ ապոյնն է: Անոնց գրականութիւնը կը սկսի Ժ. գարէն:

2. — Վոկոլյերեն, Աւրալի մօտ. կը խօսուի 5000 հոգի կողմէ միայն:

3. — Սակեակերեն, որ կը խօսուի վերայիշեալ լեզուի գրացնութիւն մէջ:

4. և 5. — Զիրեներեն և վուշիկերեն, որոնք միասին կը կոչուին պերմանական խումբ: Զիրենները կը բնակին վուշկառչի և Արխանկելուքի նահանգներուն մէջ, իսկ վուշակները՝ Վիշտակայի, Գազանի և Աւաֆայի նահանգներուն մէջ: Այս վերջինները կը կոչուին նաև Կոմի:

6. — Չերմիսերեն, որ կը խօսուի գըլիստառաբար Վիշտակայի, Գազանի և Աւաֆայի նահանգներուն մէջ:

7. — Մորուիներեն, այս լեզուն խօսող

ժողովուրդը՝ մորտուիններ, մօտաւորապէս մէկ միլիոն են և կը բնակին Սիմպիրկիի, Բենզայի, Սարադովի, Սամարայի, Նիժնի-Նովգորոդի և Թամազովի նահանգներուն մէջ:

8. — Ֆիններեն, որ կը խօսուի Ֆինլանդայի, Շուէտի և Նորվեգիիոյ հրւիսային կողմէրը: Վիններէնի հետ մօտաւոր կապ ունին և մէկ խումբ կը կազմեն:

ա) Դարեկերեն, որ կը խօսուի Գարէլիոյ, Արխանկելուքի, Օլոնեցիի, Դույէրի և Նովգորոտի շրջաննին մէջ:

բ) Վապտերենը, որ կը խօսուի Հարէլիոյ և Վոկտերենը, որ կը խօսուի Լենինգրադի շրջաննին մէջ:

գ) Եսդոներենը, որ կը խօսուի Եսդոնիոյ և Լիվուանիոյ մէջ:

դ) Լիվուերենը, որ կը խօսուի Լիվուանատայի մէջ:

ե) Լիպտերենը, որ կը խօսուի Գուրլանատայի հրւուիս:

9. — Լափաներեն կամ լափերեն. կը խօսուի Շուէտի և Նորվեգիոյ հրւիսային կողմը, Լափեանտայ և մասսամբ Ֆինլանդայի և Ռուսիոյ մէջ: Կը թուի թէ այս ժողովուրդները պատկանած են ուրիշ ցեղի մը, բայց հետազային փոխ տռած առաջ ֆիննական լեզուն:

Աւկրո-Փիննական լեզուախումբի հասանայինները կը գտնուէր այն տարածութեան վրայ որ Կ'երկարի մէկ կողմէն մինչև Սառուցհալ Ովկիանոս և Սպիտակ Շով և միւս կողմէն մինչև միջին Վոլգան, Աւրալէն այս կողմէ Այստեղ այդ ժողովուրդները կ'ապրէին. Հնդկերուսական ընտանիքի և յատիական արիական և պալթիկ-ուլաւական ճիւղերու և ալթայական ընտանիքի գրացնութեան մէջ: Այս իրողութեամբ կը բացարուին այն բազմաթիւ կրն փոխառութիւնները, որոնք կատարուած են փոխառագրար այս երեք լեզուախումբերու միջևս Արիական խումբէն եղած բազմաթիւ փոխառութիւնները կարևոր են մեզի այն տեսակէտով, որ ցայց կատ տան արիական ճիւղի աշխարհազարկան գիրքը այդ հնագոյն շրջաններուն, ինչպէս նաև անոնց քաղաքակրթական բարձրութիւնը առանարակ և մասնաւորաբար բաղդասմամբ ուկրո-Փիննական ժողովուրդներուն առանց որուն: այդ փոխառութիւնները կ'ամ բնակ տեղի պիտի չունենային և կամ շտա աւելի սահմանափակ թիւով պիտի ըլլային: Հետազա-

յին, զանագան ժողովուրդներ գուրս գալով իրենց նախահայրենիքէն, զաղթեցին տարբեր ուղղութիւններով. ոսղեակները և զոկուլները անցան Աւրալը և հաստատուեցան Ասիոյ մէջ, հաւնգարները երկար ճամբորգութենէ յիսոյ թ. գարուն հաստատուեցան արգի Հաւնգարիոյ մէջ, զողիակները և զիշեները բարձրացան զէպի հիւսիս, իսկ ֆինները Զ. գարուն Ֆինլանտա գացին. միայն մորտուիններն ու չերեմիսները մնաւ ցին իրենց տեղերը:

Գիտականները ուկրո-ֆիննական ընտանիքին կը կցին նաև նենեցներու լեզուն՝ նենեցերէնը (սամոյերէն), նենեցները կը հաշուին 18,000 ահճ. ցրուած ընդարձակ տարածութեան մը վրայ, Ուրալէն մինչև Սառուցեալ Ովկիանոս Հետզէեակ սակայն կը հաստատուի այն հնմազրութիւնը թէ նենեցերէնը ոչ մէկ մէկ ճիւզն է ուկրո-ֆիննական լեզուարին, այլ երկուքը միասին նախապէս կը կազմէին ուրալեան խումբը, որուն նախահայրենիքը Աւրալի ստորոտն էր. անօնք ապա բաժնուեցան երկու խումբերու նենեցական և ուկրո-ֆիննական. Նենեցները անցան Ասիս և մտան մթքական լեզուներու հարեանութեան մէջ, իսկ ուկրո-ֆինները իջան զէպի Վոլգա, ուրիէ ապա ցրուեցան զանագան ուղղութիւններով:

Ուրալեան խումբին կը պատկանի նաև Էսկիմոյերէնը, որով խօսուները կը բնակին Կրելնանտայի և բենույին Ամերիկայի եղերքներուն վրայ. այսպիսով անոնք միացման գիծ մը կը գտոնան հին և նոր աշխարհներու միջն. Տես Journal de la Société Finno-Ougrienne de Helsinki, Mémoire de la Société Finno-Ougrienne de Helsinki, Le Monde Oriental (Upsal), Finnisch-ugrische Forschungen (Helsinki), Keleti Szemle (Budapest), Ungarische Jahrbücher (Berlin), Studia Fennica (Helsinki), Encyclopédie Française, I, (Paris, Larousse), J. Szinnyei, Finnisch ugrische Sprachwissenschaft (2րդ հատ., 1922, Sammlung Göschen 463, Walter de Gruyter, Berlin); A. Sauvageot, Esquisse de la langue finnoise (Paris, C. Klincksieck, 1949); A. Saareste, Die ostnische Sprache (Tartu, 1932); S. Simonyi, Die Ungarische Sprache (Trübner, 1907).

ԺԷ. — Կովկասեան Անտառիք. — Այս լետանիքին պատկանող լեզուները կը խօսուին Կովկասեան լեռաշղթավի երկու և միաներուն փրայ. Այս Ծավէն մինչեւ Կոստաց Մով գտնուած տարածութեան մէջ: Կովկասագէտ լեզուարան Տիրի համաձայն, բոլոր կովկասեան լեզուները ծննդարանական տեսակէառով կը բաժնուեին երեք խումբերուն, 1) Հարաւային կովկասեան կամ Փարբուկեան խումբ, 2) Հիւսիսային որիւմեան խումբ, 3) Հիւսիսային արեւելեան կամ Կոստացին խումբ: Հարաւային կովկասեան խումբը կը պարւնակէ հետեւալ լեզուները. 1) Վրացերէն, 2) միներելերէն, 3) լազերէն, 4) սվաներէն: Վրացերէնի բարբառներն են՝ ուուերէն, կուրիա, իմերէլ, բօւլ, ինչ սուր և ինիկիլ: Հիւսիս արեւմտեան խումբը կը պարւնակէ, 5) ապխազերէն, որ Կովկասի ամենազժուար լեզուն է, 6) ուպիյսերէն (այս լեզուն խօսով ժողովուրդը այժմ Թուրքիա գազմած է և մոլցած է իր լեզուն), 7) չիրեներէն, որու գիտաւոր բարբառն է կապարտին և երկուքը միասին կը հոչուին ատիլէ: Կառպեան խումբը կը պարւնակէ՝ ա) Զէխնական լեզուներ, 8) չշէներէն, 9) պաց, որ սխալմամբ Կոչուած է նաև դուօ. բ) Աւարօ-անիթ լեզուներ, 10) Աւարերէն, որ Ճաղստանի ամենակարեն լեզուն է և ամրութ այս շրջանի ազգամիջեան լեզուն, 11) անիթ, 12) պոտիխ, 13) կոտոպերի, 14) զարադա, 15) պակուլա, 16) զամալալ, 17) դինի, 18) ախուախ կամ ալուալ, 19) խուարենի, 20) տիտօ, 21) զաբուլի, 22) խունզալ. զ) Տարզուայ լեզուներ, 23) հուրգան կամ խուրգիի և պուշա, 24) վարզուն և զարազարայ, 25) գումարին. դ) Կեդրոնական լեզուներ, 26) լազերէն կամ զազիւումուխ, 27) Արօի, որ կը խօսուի միայն մէկ գիւղի մէջ. բ) Սամոււեան լեզուներ, 28) դապասարան, 29) աղուլ, 30) գուրին կամ լեզկի, 31) ուուդուլ, 32) պուտուխ, 33) նեղ, 34) խենչալուզ, որ կը խօսուի միայն մէկ գիւղի մէջ. 35) ուդիերէն: Այս լեզուներէն վրացերէնը ունի ճին և հին գրականութիւն: Տես Recueil de matériaux pour la géographie et l'ethnographie du Caucase, I-XLIV, Tiflis, Կամառ. SMK, 1881-1915 (սուսիրէնով); Caucasica, I-XI, Leipzig, 1924-1934, Կամառ. Cauc.

(գերմանիկէսով). A. Dirr, Einführung in das Studium der kaukasischen Sprachen, Leipzig, 1928; R. Bleichsteiner, Die Kaukasische Sprachgruppe, Anthropos, XXXII, 1937, էջ 51-74; H. Schuchardt, Ueber den Parsiven Charakter des Transitivs in den Kaukasischen Sprachen, Sitzungsberichte der K. K. Akad. Wissenschaft, Wien, 1895; H. Vogt, La parenté des langues du Caucase, Norssk Tidsskrift for Sprogvidenskap, XII, 1942.

ԺԲ. — Ալբարական Ընտանիք. — Թէ կ զերչնականապէս հասատուած չէ, բայց կը թուի թէ Վալկայէն մինչև սվկիանոսը ցուած զանազան լեզուները կը պատկանին մէկ խումբի մը : Այս լեզուախումբի անունը շատ ձեափոխութիւններու և թիւրքացութիւններու տեղի տուած է : Երջան մը, գիտունները կը կարծէն թէ հնդկաբականնեն և ամերկաննեն գուըր բոլոր միսն լեզուները թրքականին հետ մէկ խումբ կը կազմին, զոր կը կոչէին բուրանական խումբ . ապա, կմնաւելով ձայնաւորներս ներդաշնակութեան օրէնքին քրայ, որ յատուի է թէ ֆիննական և թէ թրքական լեզուներուն, սկսան կարծի թէ ուկրո-ֆիննական լեզուները ցեղակից են այս խումբին, և երկուքը միասին կոչեցին ուրալ-ալբարական ցեղանիք : Այժմ ապացուցուած է թէ ոչ միայն ֆիննականները կապ չունին աւթայականներուն հետ, այլ նաև թէ նենեցները, որոնք ուրալիան ժողովուրդ են, նախապէս ֆիննական ժողովուրդներուն հետ մէկ խումբ կը կազմէին : Հունգարերէնի և այլ լեզուներուն մէջ զանուած թրքէնին և մոնկուրէն բառերը ցեղակցութեան հետեւանք չեն, այլ միայն փոխուութեան՝ որ կատարուած է ին գրացնութեան շշշանին : Այս առթիւ, յարամար է ուրալիան անունը յատկացնել նենեցներուն, իսկ ալբարական անունը պահել այս լեզուախումբին : Շատ անգամ ալ այս լեզուաբնանիքին համար կը գործածուի բարարական կամ բուրքարտական բառը : Թաթարները սկիպէն մոնկուրէն լեզուով մը խօսուց ժողովուրդ էին, այնպէս որ մասին անունը ամբողջին յատկացնել անտեղի է : Թուրք-թաթարական բառը կարելի է յատկացնել առ առա-

ւելի թուրքէրուն և մոնկուրէրուն միասնարար, գուռու ձգելով տունկուսները :

Ալթայական ընտանիքը կը պարունակէ երեք ճրւղեր . — 1) Թուրքական, 2) Մոնկուրական և 3) Ցունկուսական :

Ալթայական ժողովուրդներու հնագոյն յիշտասկութեան կը հանդիպինք ն . Ք. Երկորդ հազարամիակին : Զինացիները շարունակ չփման մէջ էին բարբարոս ժողովուրդի մը հետ որուն կը կոչէին Niongnou . ասոնք չինական պարտապնիքէն միւս կողմը մեծ պետութիւն մը հրմած էին որ Գ. գարուն կործանեցաւ : Կը կարծուի թէ ասոնք հոներն են և կը պատկանին վերոյիշեալ ցեղին : Նոյն զարուն կը յիշուի Sien-րի ժողովուրդը, որ գուր եկած է Մանչուրիայէն, զորս ոմանք մոնկուրի խկութիչները ալ տունկուս կը համարեն : Մանկուր կը համարեն նաև աւարները : Աւելի սույն է պատմութիւնը թուրքէրուն՝ որոնք բռնիւթիւն կոչուած են չինացիներուն կողմէ և որոնք Աւարներու պետութիւն աւելրականներուն վրայ 552 թուականին հիմնեցին մեծ կայսրութիւն մը, որ կը տարածուէր կասապից Մովէն մինչև Տորէա : Այս կայսրութիւնը կործանեցաւ Ը. գարուն և անոնց յաջորդեցին ույղուրները : Մոնկուրները յիշտատկուած են չինացիներու կողմէ է . գարեն սկսեալ : Մոնկուրական ժողովուրդ մըն քիւտանները, որոնք 907ին Զինաստանի հրսիսալին մասին տիրացան և որոնց անունէն յարաջացած են արարերէն խալայ, հայրէն խրայ ձեռերը՝ որոնք Զինաստանը կը մատանանէն, և Ղարաբաղի բարբառով խարայի շաբաթ խամայի համար որ կը հշանակէ ստեղծ, անուոնիւ : ԺՊ. գարու սկիպէրը, ձենկիք Խանի ձեռքին տակ, մոնկուրները կազմեցին մեծ պետութիւն մը՝ որ զարմանալի արագութեամբ նուածեց Ճափնին մինչև Ազգի Ազգական Մովի եզրերը ինկած ինքիւրները : Սակայն ԺԷ. և ԺԸ. զարերուն մոնկուրները ինկան մանչուրներու տիրապետութեան տակ : Թուրքէրու և մոնկուրներու պատմութիւնէն նուազ ծանօթ է տունկուսներու պատմութիւնը : Ասոնք Մանչուրիոյ կին ժողովուրդն են, յիշտատկուած ն . Ք. 2000? տարիներ առաջ : Է. գարուն Յ. Ք. ասոնք կազմած էին քաղաքակիրթ պետութիւն մը՝ որ կը տիրերէր ամբողջ Ման-

չուրիոյ և Թորէայի: Այս պետութիւնը կանգուն մասց մինչև ժ. դար, երբ յիշեալ երկիրները նուաճուեցան մոնկոլ քիւ-տաններու կողմէ: Այնուհետեւ, մի քանի անգամ, Մանջուրիան կ'ենթարկուի մերթ մոնկոլներու և մերթ տունկուսներու իշխանութեան, մինչև Մոթ. դարուն կը կրմուի տունկուսական Մանչու նոր հարստութիւնը՝ որ կը տիրէ նաև մոնկոլներու և Չինաստանի գահին մինչև 1912 թուականը՝ երբ հանրապետութիւն կը հռչակուի:

Թթաքան ճիւզի լեզուները շատ ընդարձակ տարածութիւն ունին. գաղթականութեամբ և աշխարհակարութեամբ անոնք տարածուած են այսօր Մակեզօնիայէն մինչև Սիպերիոյ Գոլիմ գետը, Եսագուսներու մօտ և ունին մօտաւորապէս 40 միլիոն խօսող: Լեզուի զլիաւոր բարբառներն են՝ ալբայ, կոյպալ, զարակաս, բարաց, բրկիզ, պաշգիր, սարդ, բուրգմէն, ուլզուր, գիշազ, զումբուխ, նոկայ, պալիար, եռւրուզ, ազրպիյնանի, երկմի բարարերն, զարաշայ, բարաց և օսմանեան, որանց վրայ պէտք է աւելցնել նաև Պալքաններու մէջ բնակող կակառութերու և շրախներու բարբառները և շին կորսուած լեզուներէն՝ օկուզը, բէշենեկը, պուլարը և չալարայ: Հակառակ իրենց շատ ընդարձակ տարածութիւն, այս բոլորը իրենց միջն չեն ներկայացներ զգալի տարբերութիւններ. միայն չուվասերենին ընկալեալ ձևերէն կը հեռանայ: Թթաքան լեզուներու ամենակին յիշատակարանը Օրխոնի արձանագրութիւններն են, Դարագործումի մայրաքալաքին մօտ, 735 թուականէն: 2-3 դարեր ետք կը սկսի թթաքան կրօնական գրականութիւնը: Սելճուկները տկար գրականութիւն մը ձգած են ժկ. դարէն: Թուրքերը մեծ ազդեցութիւն գործած են իրենց դրացի և նուաճած ազգերուն վրայ: այսպէս՝ սարթերը թթացած պարսիկներ են, մոնկոլներու պետական լեզուն թթաքերէնն էր, Լեհաստանի հայերը թթացած էին և ունէին հայատառ թթերէն: Կրականութիւն. նոյնը նաև Թուրքիոյ մէջ, ինչպէս և յոյներու մօտ: Հայերէնը, յունարէնը, քիւրտերէնը, ալպաներէնը, պուլկարերէնը, ոռուսերէնը և ոռումաներէնը շատ բառեր փոխ առած են թթաքերէնն: Բնդհակառակը, թուրքերը շատ ազդուած

են արաբիներէն, պարսիկներէն, մասսամբ ալյոյներէն: Մոնկոլական լեզուները, հակառակ մոնկոլական խոչոր արշաւանքներուն, իրենց երկրէն գուրս ընդարձակ տարածուած էն մը վրայ սփոռուած չեն և թթաքան լեզուներէն աւելի նման են իրարու: Անոնցմէ զլիաւորներն են, բացի Մոնկոլիոյ և Թիգեթի մոնկոլերէնէն, զալմիզերեկնը՝ Աստրախանի շրջանին մէջ, պուրիաբերեկնը՝ Սիպերիոյ մէջ և այլուզ կամ նեզարա՞ որ Աֆղանստանի մէջ խօսուած մոնկոլերէնն է: Մոնկոլերէնի ննագոյն յիշատակարանը ժկ. դարէն է: Տունկուսական լեզուները կը տարածուին ննիսէյ գետէն մինչև ովկիանոսը: Տունկուսական գրականութիւնը կը սկսի ժկ. դարէն: Տես B. Laufer, Skizze der Mongolischen Literatur, Keleti Szemle, VIII, Budapest, 1907; M. Poppe, Izvestija AK. Nauk, 1937, էջ 1281-1301; N. N. Poppe, Grammatika pis'mennomongol'skogo yazika Moskva-Leningrad, 1937; G. D. Sanzeev, Grammatika buryat-mongol'skogo yazika, Moscou-Leningrad, 1941; O. Kovalevsky, Dictionnaire mongol-russe-français, I-III, Kazan, 1844-1849; N. N. Poppe, Prakticeskiy uchebnik mongol'skogo razgovornogo yazika, Leningrad Vostocnij Institut Imeni A. S. Enukidze No. 41, Leningrad, 1931 և Uchebnik mongol'skogo yazika, No. 46 նոյն շարքէն, Leningrad, 1932.

ԱՆՌԻՇԱՒԱՆ ՎՐԴ. ԶԴՂԱՆՆԵԱՆ

(Շարունակելի 16)



ԿՐԱՅՏԱԿԱՐԱԿԱՆ

Ս. Է. ՈՒԱՅԹԵՔԸՐ

ՄԻԶՈՑ ԵՒ ՈԳԻՆ

Ցեղական Ցեղական Մասին
և

Փաստեր Առաւելոյ Պայմանագիր

ԳԼՈՒԽ Ժ.

ՀԻՆԴ ՈՒՂԻՆԵՐԸ

Արհստոտէի հաստատած սկզբունքները որդեգրուեցան Ս. Թովմաս Ագուինացիի կողմէ և յառաջ քերին բնաբանական աստուածաբանութեան մէջ ուղղութեան հիմնական փոփոխութիւն մը, որ իր բանաձեռնումը ունեցաւ հոչչակաւոր հինգ ուղիներ կամ Աստուծոյ գոյութեան փաստեր անունին տակ: Յարմար է որ այստեղ տանը անոնց ամփոփումը, որովհետեւ յանախ առիթը պիտի ունենանք անդրագառնալու անոնց:

Առաջին փաստը, որ կը թուի ըլլալ Թովմաս Ագուինացիի նախընտրածը, եթէ դատենք «Somme Contre les Gentils» գիրքին մէջ անոր արուած կարեւորութենէն, կոչուած է օարծուելն հետեւցուած փաստ: ան էապէս կը կրկնէ Արհստոտէի տեսութիւնը առաջին շարժիքի մասին: Ծնդհանուր գաղափարը այն է թէ նիւթին յարափոխու աշխարհը ինքնաբաւ զրութիւն մը չէ: Պէտք է յատակ ըստ որ օարծում բառը հասկցուած է լայն առումով իրբու հոմանիշ փոփոխութեան առհասարակ եւ մեկուած, ինչպէս ըրած է Արհստոտէի, զօրութեան կարողութեան եւ զօրութեան

լինելութեան իմացքներու սահմանութեարով: Արդ, կը շարունակէ փաստարկութիւնը, ովհնչ կրնայ ի զօրութեանէն ի լինելութեան անցնիլ այլ միայն բանի մը միշտամութեամբ, որ արդէն ի լինելութեան է: այսպէս կրակը, որ տաք է ի լինելութեան, կը փոխանցէ իր տաքութիւնը փայտին, որ տաք է ի զօրութեան եւ կ'ընէ զայն տաք ի լինելութեան: Ան կը հաստատէ հետեւաբար որ նոյն իրը չի կրնար նոյն ատեն եւ նոյն յարաքերութեան տակ՝ ըլլալ ի զօրութեան եւ ի լինելութեան. որմէ կը հնանենի թէ ան ինչ որ ի սկզբանէ անտի ի լինելութեան էր եւ յառաջ կը բերէ փոփոխութիւնը իի կրնար նոյն ըլլալ ի կարուութեան եւ փոփոխուող իրին հետ այսպինքն որ եւէ բան չի կրնար նոյն ատեն շարժիլ եւ շարժուող ըլլալ — օմոք զուետար ան ալիո զուետար. Այս բոյորը փոխ առնուած է Արհստոտէի «Քնազիտութենէն», վերոյիշեալ սկզբունքը բանաձեւուած է Արհստոտէի կողմէ հետեւեալ կերպով. ձառքի ուն ու առնեաւուն ո՞պ՛ձլո հանւածի: Ս. Թովմաս կ'անցնի իր փաստարկութեան երկրորդ մասին որ ցոյց կու տայ թէ եթէ բարձրանանք շարժուողէն շարժողին, այս վերջինէն՝ զայն շարժողին եւ շարունակներ այսպէս, կարելի էս բարձրանալ յաւիտնապէս: իր դրութեան մէջ, երկրային բոլոր շարժումները հրամայուած են երկնայիններէն — մղումը երկնային ողբաններուն՝ հրեշտակներուն կողմէ: Եւ անհրաժեշտ է ի վերջոյ հասնիլ շարժիք մը՝ որ շարժող չունի եւ որ տարրեր բնութիւն մը ունի. այս առաջին շարժիքն է Աստուած:

Երկրորդ ուղին, կոչուած «պատճառականութենէն հետեւցուած փաստ» կամ «պատճառաբանական փաստարկութիւն», կը մեկնի այն նկատողութենէն թէ զգայական աշխարհն մէջ կազպ՝ անցեալին, ներկային եւ ապագային միջեւ հասկնալի կը դառնայ միայն զործող պատճառի սկզբունքով: Եւ որինէ բան չի կրնար ինք իրեն համար զործող պատճառ ըլլալ, այլ ունի իրմէ զատորուզուող զործող պատճառ մը. վերջանալ, իր կարգին, ունի իր պատճառը եւ այսպէս շարունակարար. կայ ամբողջ շարայարութիւն մը գործող պատճառներու: Այս շարայարութիւնը չի կրնար

անվերքանակի ըլլալ, այլ պէտք է հասցնէ զերագոյն գործող պատճառի մը՝ որ պատճառ չունենայ ինք. այս գերագոյն պատճառն է Աստուած:

Դամով երրորդ ուղիղ գաղափարին, ծանօթ՝ «պատահականութենէն հետեւցուած փաստ» կամ «տիեզերային փաստարկութիւն» անուններով, կարելի է անոր հետքը գտնել մինչեւ Պղատոնի մօտ, բայց ծեւը, որով տրուած է ան Ս. Թովմայի կողմէ, առնուած է ժՔ. զարու հրեայ փիլիսոփայէ մը՝ Մայմոնիտ անունով։ Ան հիմուած է դիտուած իրողութենէն մը՝ որ տիեզերը կազմող ամէն ինչ պատահական է, այսինքն թէ ունենալով հանդերձ իր գոյութիւնը, այդ գոյութիւնը բացարձակ անհրաժշտութիւն մը լէ։ Կարելի է մտածել որ ան գոյութիւն չունենայ։ Հետեւաբար այդ գոյութիւնը հարց մը կը դնէ. եթէ նկատի ունենանք որ երկու կարելիութիւններ կան միահամայն՝ գոյութիւնը եւ ոչ—գոյութիւնը, այն ատեն կը հասկցուի որ կայ բան մը որ կիրու կը ծանացնէ ի նախաս մէկ կողմին կամ միւսին։ Հետեւաբար եթէ որեւէ պատահական բան գոյութիւն ունի, այդ գոյութիւնը պէտք է ունենայ իր արդարացոցին պատճառը։ Ուրեմն, այստեղ եւս Ժխտելով անվերջունն պատճառէ պատճառ անցնելու կարիքութիւնը, կը տարուինը հաստատելու գոյութիւնը անհրաժշտութեալի մը՝ գոյութիւն ունեցող ինք իր բնութեան հետեւանցով։ Եւ այս անհրաժշտութեալ էակը Աստուած է։

Գորրորդ ուղին, ծանօթ՝ իրեւ «կատարելութեան աստիճաններէն հետեւցուած փաստ», վերջիշում մըն է Ստոյիկեաններուն։ Կիկերոնի «Ստուածներու Բնութեան Մասին» գիրքին մէջ, Բարըս կ'ըսէ. «Խրիզբառ որ զիմէ թէ ինչ որ հաստոնութեան եւ կատարելութեան ինանի իր տեսակին մէջ՝ վերէ այդ կատարելութեան հասածէն, ինչպէս ծի մը վերէ քուռակէն, շուն մը՝ լակուտէն եւ մարդ մը՝ մանուկէն։» այնպէս որ լաւագոյնը պէտք է որ գոյութիւն ունենայ բոլորովին կատարեալին եւ գերագոյնին մէջ։» Ս. Թովմասի փաստարկութիւնը ունեցող իրերուն մէջ կան որոնք առաւել կամ նուազ չափով լաւ են, նշմարիտ, ազ-

նիւ . . . Բայց «առաւելք» եւ «նուազ» բառերը կ'ենթադրեն գոյութիւնը նմոյշի մը՝ որ յիշեալ յատկանիշը ունի իր զերագոյն չափով, այնպէս որ կայ լաւագոյն մը, նշմարտագոյն մը, ազնուագոյն մը, եւ այսպէս շարունակաբար։ Բարիին գոյութիւնը կ'ենթադրէ զերազանցապէս եւ բացարձակապէս բարիի մը գոյութիւնը, որ «օրինակն է բարիին։ Եւ այս օրինակը Աստուած է։

Հինգերորդ ուղին ծանօթ է «իրերու կարգաւորութենէն կամ կառավարութենէն հետեւցուած փաստ» անունով։ Ագուինացին այս փաստին գիւտը կը վերագրէ Եղիկաննէս Դամասկացին։ սակայն, ինչպէս նշեցինք — չորրորդ գուշւ — յանախ կը հանդիպինք այս փաստարկութեան հրեաներու եւ ստոյիկեաններու գրուածքներուն մէջ։ Յունական մտածողութեան մէջ, կարելի է անոր հետքը հասցնել մինչեւ նախա-Սոկրատեանները եւ մինչեւ իսկ նոյնինքն Սոկրատ եւ կամ Պղատոն, որու ՏիՄէլԱՌն մէջ ան ունի պատույ տեղ մը։ Կիկերոն կը ներկայացնէ այսն շատ համոզի կերպով, մեկնակէտ առնելով երկնային մարմիններուն շարժումները։ Այս կամ այն ծեւով, սոյն փաստարկութեան կը հանդիպիք շատ յանախ Հայրերու գրականութեան մէջ։ Վերարտադրելու համար փաստարկութիւնը այնպէս ինչպէս ներկայացուած է Թովմաս Ագուինացին կողմէ, պէտք է վերակոչել նախ Քրիստոսէ հինգ դարեր առաջ ապրող աթոմապաշտներու։ Լեկիպպոսի եւ Դեմոկրիտէ սի տեսակէտները, որոնք կ'ուսուցանէին թէ տիեզերքի բոլոր երեւոյթները ծնունդ են յաւիտենական անթիւ եւ կայուն մասնիկներու, որոնք կը շարժին պարապ միջոցի մը մէջ, իրադու հետ շփուելով եւ կազմելով բազմազան բաղադրութիւններ։ Սյամէս նկարագրուած աշխարհը բացարկապէս անաստուած էք եւ չունէր որեւէ ծրագիր։

Թովմաս Ագուինացին, Ժխտելէ ետք աթոմապաշտ տեսութիւնը, իր տրամաբանութեան իրեւ տուեալ կը գնէ թէ բնական մարմինները դրուած են աշխարհի մէջ ներդաշնակ կարգի մը համածայն եւ կը շարժին ծառայելու համար նպատակներու որոնք բարի են եւ ցանկացուած։ Մէկ խօսքով, ան կը հետեւի Արիստոտէլի դաւանած

զախճանական պատճառներու տեսութեան, ստական համացուած իրեւ պաշտօն եւ ներքին նախատակ: Թայց, Կ'ըսէ ան, իրեւ, որոնք չունին մտածողութիւն կամ խելք, չնա կընար ծգտիլ որոշ զախճանի մը՝ եթէ ըլլայ իրենց ուղղութիւն տուող մտածող էակ մը, ինչպէս նետածիգը՝ նետին համար: Որմէ կը հետեւի թէ իրեւը չեն կրնար կառավարուիլ պատահականութեամբ, այլ մտադրութեամբ մը: Հետեւաքար, գոյութիւն ունի մտածող էակ մը, որով կարգաւորուած են բնական բոլոր իրերը՝ նախախնամական ծրագրի մը հաջույն: այդ էակն է զոր կը կոչինք Աստուած:

Հինգ Ուղիները զիրար կը լրացնեն անշուշտ ներկայացնելով զԱստուած զանազան կերպարաններով: Այսպէս, ինչնզերորդ փաստարկութենէն հետեւցուած Աստուծոյ գաղափարը, առանձինն նկատի առնուած, անհաջո չէ համաստուածութեան հետ եւ, յամենայն դէպս, կը ներկայացնէ զԱստուած իրեւ նարտարապեսը տիեզերքին: այս պատճառակ ան պէտք ունի բացուելու երրորդ փաստարկութեան՝ Աստուած գոյութիւն ունի ինքնիմով իւ անհաջած չէ — եւ չորրորդ փաստարկութեան եղանակցութիւններով՝ թէ Ան կատարեալ օրինակն է:

ԳԼՈՒԽ ԺԱ.

ԶԱՆԱԶԱՆ ՏԵՍԱԿԱԿ ՓԱՍՏԵՐՈՒՄ ՄԼԱԿԻՆ

Հիմա որ հասանիք այս կէտին, ժամանակ է որ տանը մի քանի բացաւորութիւններ փաստերու մասին ընդհանրապէս: Սահմանած են փաստը իրեւ զարգացում մը, որուն միջոցաւ Ա.Ռ ծնունդ կուտայ Բ.Ի մէջ այն զգացումն թէ այս կամ այն համոզումը արդարանալի է: Փաստի զերագոյն տիպարին կը հանդիպինք զուած մաթեմաթիքի մէջ, ինչպէս Հակբանժի բէուրէվին փաստարկութեանը, ըստ որում ամէն առաջին արտայայտուիլ չորս բառակուսիներու գումարով, եւ կամ Կառուսի բէուրէվին փաստարկութեամբ, ըստ որում ամէն առաջին թիւ որ (4n + 1) ծնունդ ունի կրնայ արտայայտուիլ երկու բառակուսիներու գումարով: Այս փաստերը կախում

չունին որեւէ նախադրեալէ, այլ միայն զուու տրամաբանական նախադասութիւններէ՝ տիեզերականորէն ընդուած իրեւ անփոխարինելի նախա - ենթադրութիւն ամէն մտածումի: ասոնք կը կազմեն, հետեւարար, անդառնալի ապացուցումներ, որոնք ինքիններին կը պարտազգին ամէն մտածող էակի միուրին: Յստակ է որ Աստուծոյ գոյութեան փաստերը չեն կրնար այս տեսակին պատկանի: Որովհետեւ եթէ անժխտելի փաստ մը հաստատել կարելի ըլլար, այդպիսի փաստ մը փաղուց յայտնաբերուած պիտի ըլլար եւ համոզած՝ բոլոր մասնագէտ փիլիսոփանները ներկայ գարուս, որոնք կը մերժեն մինչեւ այստեղ յիշուած որեւէ փաստարկութիւն: Գիտական հետազօտութիւններու վերաբերող բանաձեւում թէ զուրը կազմուած է թթուածինէ եւ զրածինէ, բոլորովին տարբեր նկարագիր մը ունին բաղդատամամբ մաթեմաթիքական փաստերուն: Գիտական փաստարկութիւնը կ'ենթադրէ ելք մը դէպի արտաքին աշխարհը եւ կը յնու էապէս այն իրողութեան վրայ թէ զուրը տարրալուծելու եւ վերակազմելու փորձերուն նման փորձեր կարելի է վերսկսիլ ըստ կամ անզամներ, միջոցն մէջ որեւէ տեղ եւ ժամանակի որեւէ ատեն, եւ թէ, մինչեւ այսօր, այդ փորձերը տուած են նոյն արդինենները: եւ մեր հաւատը հիմնելով ընութեան կանոնաւորութեանը վրայ, կ'եզրակացնեննը թէ կ'ուննանք միշտ նոյն արդիները, առանց փոփոխութեան: Անտարակոյս որ Աստուծոյ գոյութեան որեւէ փաստ չի կրնար ամբողջովին այս տեսակին պատկանի:

Դաստառու ուսուցիչին գործածած միջոցը՝ տալու համար աշակերտին այն համոզումը թէ Ցուլիսու Կեսար Մեծն Բրիտանիոյ վրայ արշաւեց Քրիստոսէ 55 տարիներ առաջ, բոլորովին տարբեր նկարագիր մը ունի անտարակոյս, վկայութեան հուատալիութիւնը ըլլալով առաջին կարգի դերակատարը: Թէեւ աստուածաբանական հաստատումներ կրնան հիմնուած ըլլալ փաստարկութիւններու վրայ, որոնք վկայութեան մը հաւատալիութիւնը պարունակն, սակայն այդպիսի փաստարկութիւններ կը պատկանին յայտնուած կրօնքին

ՅԱՅՏԱԿԱՐԱԿԱՆ ԱՍՏԱԽՎԱԾԻ ԸՆՏ ՓԵԼՄՆԻ ԵՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՐԴԱԿԱԿԱՆԵՐՈՒ ԶԻՆՔ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ

Ա

Փիլոն կոչումով իմաստափրութեան ու սուցիչ մը եղած չէ, այլ Աստուած աշնչական նիւթերու քարոզիչ մը։ Ան իր գազափարները յայտնած է ճարիրու մէջ։ Եւ որդիկետե Փիլոն իմաստափրութեան ու սուցիչ մը չէր կոչումով, արդի զինք ուստմասիրողներէն ուսանք, իր գրած գործերուն վրայ հիմնուելով, այն եզրակացութեան եկած են որ ան իմաստափր մըն ալ չէր։ Ներկայիս ալ, ինչպէս բոլորին ծանօթ է, իմաստափր մը ըլլալու համար մարդպէտք է նախ օժառուած ըլլայ իմաստափրական պատմութեան բարդ գրութիւնները յստակութեամբ իր աշակերտներուն ուսուցանելու կարողութեամբ և կարենայ լուծել ամենէն խրթին իմաստափրական խնդիրները ամենայն զիրութեամբ և ապա սահմանուած ըլլայ։ Ամանք Փիլոնի կու տան ընտրողական իմաստափրի տիրողորոց։ Բայց մեծանուն հեղինակութիւն մը կը գծուարանայ իրեն տալու այս կոչումը առանց յաւելիալ ճշգրորշամի, որովհետեւ ընտրողականութիւնը կին յունական իմաստափրութեան մէջ յայտնի գրութեան մը անունն էր։ «Փիլոնի ընտրողականութիւնը — կ'ըսէ նոյն հեղինակը — թութեակութիւնը է քան իմաստափրութիւնն»⁽¹⁾։ Բայց մինչ մինք կը մերժենք Փիլոնի պատուաւոր իմաստափրի տիրողոր տալ՝ պնամոլ կերպով հաջնելու առանձնաշնորհումին հետ այն տարազին՝

(1) E. R. Dodds, «The Permeides of Plato and Origin of the Neoplatonic One»; The Classical Quarterly, 22 (1928), p. 132, N. I..

շատ աւելի քան ընազիտականին եւ, հետեւարար, որիէ կապ չունին մեզ այստեղ հետաքրքրող նիւթին հետ։

Թրգմ. ՇԱՀԵ ՎԱՐԴՎԱԳԵՑ
(Շարունակելի՝ 5)

զոր կին յայն իմաստափրութեան կը հագուէին, չենք կրնար ստկայն մերժել իրեն աւելի համեստ ախտորսը կրօն ական իմաստափրի։ Այս կերպով Փիլոն տապաշինն է երբ կը սորձէ Ա. Գրոց պատմութիւնները, որէնքներն ու խրատները զիրածել սերուրէն ապուցուած մտածումի զրութեան մը, ծնանդ տալով այսպէս կոչուած ևԱ. Գրական իմաստափրութեան՝ հակազրուած հեթանոս յոյն իմաստափրութեան։

Այժմ վերուծենք Փիլոնի Ա. Գրական իմաստափրութիւնը իր էական տարրերուն մէջ, որպէսզի հետազային կարենանք տեսնել թէ մ'ըշափով այս տարրերը կը գործածուէին արդի իմաստափրութեան մէջ, մինչև ժէ, զար։

Փիլոնի իմաստափրութեան սկզբնակէտը թուարկում մըն է և քննարկումը զանազան տեսութիւններու՝ որոնցով մարդիկ հասած են և կամ պիտի կարենան հասնի Աստուծոյ ճանաչման։

Ան երեք տեսութիւններ կ'առաջազրէ։ Հստ սմանց, կ'ըսէ ան, մարդիկ Աստուծոյ ճանաչման հստած են երեակայութեամբ։ Աստուծոյ հստատըր, ըստ իրենց, կեզծ հստատք մըն է, արդինքը մեր երեւակայութեան, այնպէս ինչպէս կը հստանք եղջերուաքաղի, յուշկապարիկի, կիրայի եայլ։

Ինչպէս հստատած է Փիլոն, Աստուծոյ ճանաչմանը, այս ձևով բըրոնուած, յշացումն է իմաստուն օրէնողիրի մը, որպէսզի մեղմէ մարդոց ըմբոստ հոգինները և ներչնչէ ակնածանք, պատկառանք, երկիրը և պարտազրանք օրէնքի հանգէցի։ Փիլոն սոյն տեսութեան հեղինակին անսւնը չի յիշեր, բայց կրնանք նոյնացնել զայն Քրիթիասի՝ (Ե. գարու սկիզբը ն. Ք.) Աթէնքի երեսուն բնապահներու տոաջնորդին հետ։ Այս տեսակէտը, որ կրնայ ամփոփուիլ առածաւոր սա ճշմարտութեան մէջ թէ կրօնքը ժողովուրդներու ցնորքն է, վերաբարձուած է մեր ժամանակներուն ա'յնքան ծա-

նոթ առացուածքով թէ կրօնքը մարդերու ափունն է :

Սկզբանքով, եթէ ոչ նպատակով, այս տեսակէաց, այնքան ատեն որ զԱստուած պարզ ըմբռուու մը կը գարձնէ, կրնայ նախակրապետ սեպուիլ արզի կրօնական մարդկայնական զանազան տեսակէաներու, որոնք կը նոյնացնեն զԱստուած մարդու իսէալ զիտակցութեան, մարդկային զէպի իսէալ արժէքներու թոխչքովը և կամ միութեամբը իսէալ զանականերու՝ որոնք կը մղեն մարդիկ ցանկութեան, գործունէութիւն :

Փիլոն այս տեսակէտը կը մերժէ որպէս անսատուածութիւն(?) :

Հոստ այլոց, կ'ըսէ դարձեալ Փիլոն, Աստուած մարդկային բանականութեան գիւտն է : Ան մեր երեակայութեան յօրինած առասպեց չէ : Անդիկա իրական զոյութիւն ունի մեր բանականութեանէն զուրս և մենք կար' զ ենք զայն գանել մեր բանականութեան ոյժուու : Այդ նոյն Աստուածն է զորս գոտա Պղատոն մեկնելով այն սկզբունքէն թէ տիեզերքը ձևաւորուած է անձեւ, յաւրիտենական նիւթիւն : բանականորէն հարկադրուած, ընդունելով տիեզերքը ձևաւորող Ոյժին՝ Աստուածոյ զոյութիւնը : Այդ նոյն Աստուածն է դարձեալ զորս գոտա Արիստուէլ, մեկնելով այն սկզբունքէն թէ յաւրիտենական տիեզերքը ի յաւրիտենից շարժման մէջ է : Եւ գարձեալ բանականութեամբ հասու զոյութեանը անշարժ շարժիչին՝ Աստուածոյ : Այդ նոյն Աստուածն է նաև Աստոյիկեաններունը, որոնք տեսնելով տիեզերքի մէջ կարգ, զեղեցկութիւն և նպատակ, տրամաբանօրէն հարկադրուած հասու զոյութեանը Աստուածոյ, զորս ուրիշ անուններու կարգին կոչեցին Տիեզերքի Միտքը, Հոգին : Ազգաւոնքով, եթէ ոչ գործնապէս, այս տեսակէտը նախակրապեան է արզի կրօնական բանապաշտութեան բոլոր մեկնարանութեանց : Ըլլայ ասկիա զոյացութիւն և կամ կերպոնական Մօնատ . Հոգի և կամ քողմիք զիտակցութիւն . թանձրացեալ սկզբունք և կամ լինելութեան խարիսխ :

Փիլոն չ'ուրանեար թէ մարդը կրնայ որոշ

չափով մը հասնիլ Աստուածոյ ճանաչման՝ բանականութեամբ : Ան իր յունական իմաստակըներու գնահատումին մէջ կը զատուրչէ զանոնք որոնք Աստուածոյ կը հաւատան ուրիշներէ որոնք կ'ուրանան զԱնք և առաջիններուն մէջ կը զատէ Պղատունը, Արիստոտէլը և Ստոյիկեանները : Ասով մէկտեղ, ան չ'ընդունիր թէ բանականութիւնը միակ միջցուն է Աստուածոյ ճանաչման և կը հաւատայ թէ բանականութիւնը կրնայ առաջնորդել զինքը Աստուածոյ իրական և ամբողջական ճանաչման :

Երրորդ ուղի մը ունի Փիլոն Աստուածոյ ճանաչման համար . Յայտնութիւնը :

Փիլոնի ըմբռուումով, Յայտնութիւն երկու բան կը նշանակէ :

Առաջին՝ Պատմական Յայտնութիւն, երբ Արնա Լիրան վրայ Աստուած Յայտնուեցաւ մարդկութեան և տուաւ անոր Օրէնքը : Արդարեւ, Փիլոն ասով կ'ակնարկէ իրեն ժամանակակից կարգ մը մարդոց՝ որոնք կ'ուրանային Աստուածային Յայտնութիւնը Ո . Գրքին՝ Փիլոն զանոնք կը նկատէ բաղդասական կրօններ սիրոզ աշակերտներ (amateurs), որոնց բանականութեան միակ աստղած Կայթաթիոսը նմանաբանութիւնն է, որով անոնք կը դիտէին կարգ մը նմանութիւններ զանազան ժողովուրդներու հաւատքին և սովորութեանց միջն . ատէկ կը հետեղնէին անոնց միջն զոյութիւնը նմանութեան՝ բոլոր երկույններու միջն : Եւ այսպէս, որովհետև աննոք յունական դիցարանութեան մէջ կը գտնէին առասպելական յայտնութիւնը մարդկայնակերպ աստուածներու և անոնցմէ հաստատուած օրէնքներու, նմանապէս առասպելական կը նկատէին Աստուածոյ երկուումը Արնա Լիրան վրայ և օրէնքներու տրւչութիւնը . Փիլոն չի վիճաբանիր անոնց տեսակէտը իրեւ ժամարը ըստութիւն(?), և կը հաստատէ իր հաւատքը Յայտնութեան վրայ : Որովհետեւ Յայտնութիւնը հաւատքի խնդիր էր աւելի քան տրամաբանութեան, թէն պարզացյաւար անիկա կը փորձէ հաստատել իր հաւատքը Յայտնութեան վրայ պատճառաբանելով ներսքանչիլիութիւնը իր ուսուց-

(*) Cf. My Philo, I., pp. 165-167.

(*) De Confusione Linguarum 2, 2.

ման և վրակարար ազգեցութիւնը անսոնց վրայ՝ որոնք կը հետեւն անոր(4):

Ո. Գիրքը, ըստ Փիլոնի, եզական գիրք մըն է, հակառակ ուրիշ զիրքերու հնա իր ունեցած նմանութիւններուն: Միւս բոլոր զիրքերը մարդկային ստեղծագործութիւններ են, հետաքարար իրենց պատմութիւնները կամ ուսուցութիւնները կրնան ճշգր կամ սխալ ըլլալ: Սակայն Ս. Գիրքը Աստուածաբուխ Յայտնութիւն մըն է և իր պատմութիւններն ու ուսուցութիւնները ճշգր են: Իրեն իմաստասուր, անիկա փորձեց տրամաբանական յարակցութիւն մը հաստատել իր կրօնական Հաւատքին մէջ: Հետեւարքը աշխատեցաւ վերցնել երեսութական հակառածութիւնը Անտեսանելի Աստուածոյ և Արնա Լեռան վրայ Քիրքինքը Յայտնող Աստուածոյ միեւ: Յետքին մարամատնութեամբ անիկա կը բացատրէ մեզի թէ Յայտնութիւնը Արնա Լեռան վրայ Քիրքի Յայտնութիւն մը չըր Աստուածոյ որ Շխոսեցաւ բառերով և ձայնաց: Անոնք Փիզիք բառեր չէին ինչպէս ինք կ'ըսէ, արտայայտուած սրբանուով, ուեկուով և սիոնչափուով(5): Արդարք, այս ամրողը հրաշալի գէպք մըն էր, տարբեր՝ մարդկային սովորական յարաբերութիւններէն: Դէպէք պատահած էր իրապէս և պատմականօրէն, և զայն կարելի չէր միհնաբանել որպէս երեսակայտութիւն և կամ մերժել իրեն առասպել:

Երկրորդ՝ Յայտնութեան հազորդակից Կ'ըլլանց յաջորդականորէն կարգացող փորձառութեամբ: Հարուսնակական Յայտնութիւն մը՝ չնորուած ընտրեալ անհանդիւն՝ վկաներ յայտնուած Օրէնքին: Ան կը հաւատար թէ Յայտնութիւնը կատարեալ և վերջնական էր այնքան ասեն որ Օրէնքը յահիտենական էր, և այս չէն նշանակեր վերջնականօրէն փակուած յայտնութիւն մը: Անշուշտ անիկա վերջնական և կատարեալ էր, բայց, որպէս մարգաւն հազորդուած յայտնութիւն մը, անիկա պէտք է արտայայտութիւնը գտնէր մարդկային լիզուով, լեզուով մը՝ հարազատ մարդկային ընթացիկ մտայնութեան, որով իր ուսուցման

կատարելու թիւնը յանախ կը սքօզուէր մարդկային հեզուի անկատարիլու թիւնամակ: Անոնց որոնց Օրէնքը յայտնուած էր և անոնք որոնք այդ Օրէնքին պէտք է հաւատատիյն և անոր համաձայն պէտք է ապրէին, հարկադրուած կ'ըլլային այդ Օրէնքին ներքին իմաստը յայտնաբերել: Այս փնտառութիւնը Ո. Գրական Յայտնութեան ներքին իմաստին, այլապէս անկարելի կ'ըլլար առանց աստուածային միջամտութեան: Այլ աստուածային միջամտութիւնն է որ հրմէր կը գնէ նոր յայտնութեան մը, յաջորդական յայտնութեան մը և յայտնութեան մը որ արդիւնքն է մարդկային բանականութեան փնտառութիւն: Արովհետ Փիլոն, ինչպէս Պաղեստինի Մովսիսական Խարբինը, կը հաւատար Մարգարէութեան փակումին՝ Հրէից Գրքին փակումով: Սակայն այդ ամբողջական չէր, որովհետեւ մարդարէներու որու մէկ սերունդ մըն էր որ ներշնչուեցաւ գրելու Հրէից Գիրքը կազմող առանձին գիրքերը(6): Աստուածային ներշնչուումը և Ասորը Հողիին ներգործութիւնը կը շարունակեն իրենց գերը իրրե գերբնական ազբիւր մարդկային փորձառութեան, որով մարզը նոր ճշմարտութիւն չէ որ կը զտէ, այլ իմաստը կին ճշմարտութիւններու՝ որոնք անմեկնելի կը մեան Յայտնութեան՝ յաւիտենական թաւալքին մէջ պատմութեան:

Թրգմ. Վ. Ա. Գ. H. A. WOLFSON
իւ Ա. Ա. Պ. Harvard University

(Եառունակելի՝ 1)



(4) Cf. My Philosophy of the Church Fathers, I., p. 19.

(5) De Decalogo 9,32. f.

(6) Cf. Philo, II., pp. 52 f.

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻԿ

ԵԽԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Եջ. 2 Մարտ. — Իրիկուան Հսկումին քառողեց Հոգը. Տ. Տափ Վ. Անձեւան, բնաբան ունենալով մերանի խաղաղաբարաց՝ զի նորա խաղաղութիւն դացեն (Մատթ. 6. 9) հսա թէ խաղաղութիւնն ըմբունում բարեր եղած է զանազան ժողովուրդներու կ կործներու մատ, սակայն Քրիստոնէութիւնն էր միայն որ կցառ եցրիտ սահմանումը տալ այլ բառին, գանգի ողոյնինք միաղաղութեան իշխանն էր Կրթմաղիր և զանազան խաղաղութիւնն ըստացին խարսութիւն էր ըլլալի աւելի ներքին հոգեվիճիկ մըն է, զանանակութիւն ըստած անդրուսական զացում մը՝ մարդու երջանիկ պահազ, ընզգեմ խաղակծ աշխարհն ըն զերիվայրանենք:

● Եր. 4 Մարտ. — Ս. Կիւրդի Երուաղիմայ հայրապետ առնին առթիւ, Ա. Պատարագ մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան Ա. Կիւրդի սեղանին վրայ ժամանարան էր Հոգը. Տ. Գեղամ Արզ. Զաքարիան, Ապա Կատարացաւ հոգած հանգստան պաշտօն՝ Տաճարի զաւիթը, Երանաշնորհ Տ. Կիւրդի Պատրիարքի շինունի վրայ, նախագահութեամբ Ամեն, Ա. Պատրիարք Հօր:

● Կիր. 5 Մարտ. — Անապահին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ, ժամանարան էր Հոգը. Տ. Գեղամ Արզ. Աւետարեան Պարոցեց Հոգը. Տ. Կիւրդի Վրայ. Գարբիկեան, մենաբանելով Անապահի Աւետարանին առակը (Ղե. Ժե. 11-32), Պայտանեց թէ ամէն մեղաւոր անհատ անապահ որդի մըն է Աստուծոյ, Անէն ընդունած ընորները յումբէտու վանդալ ու այլ ինչ պահանար թշուառութիւնն անհանդաւ մեր տուայտող եղիկի ի արարած մը՝ որուն փրկութիւնը ինչպէս իրական երջանկութիւնը վերստին իր Հօրը տունը զառնալով է միայն պայմանաւոր:

● Եջ. 9 Մարտ. — Իրիկուան Հսկումին քառողեց Հոգը. Տ. Անուշաւան Վ. Արզ. Զշշանեան, բնաբան ունենալով չժողով օգտիցի մարդ, եթէ զաշխարհ ամենայն շահեցից և զանն իւր տառենցիք (Մատթ. Ժ. 26). Սաւրացաւ վիկարին բառին շուրջ, յայտնելով թէ տարբեր զաղախարկանի ծառայու և տարբեր զաւակարգի պատկանու մարդեր իմաստ տօսացած է ան Աշմարիս Քրիստոնէան սական, Աւետարանի լոյսով լուսաւորաւած, զիսէ իր հոգի փրկութիւնը տպանավիլու հարկաւոր միջոցները և չի վարանիր այլ փրկութիւնը ճեռք ձեկիւու համար զուն նզիմ ու անցաւու վայելիքները

այս աշխարհին ու մինչև իսկ, ի պահանջել հարգին, իր անձը:

● Կիր. 12 Մարտ. — Տնիսին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ ժամանարն էր Հոգը. Տ. Կիւրդի Վրայ Զաքիկին առաջ գալութիւնը հրեշտակապետիւնն ու զօրութիւնը՝ իրեր հիմնաքարը կրութիւնը ու նախապայմանը հոգեւր կեանքի:

● Եջ. 16 Մարտ. — Իրիկուան Հսկումին քառողեց Հոգը. Տ. Կիւրդի Վրայ. Գարբիկեան, խանելով ազօթքի էական կարեռութեան մասին: Բայ թէ բոլոր սուրբերն ու եկեղեցւոյ մեծ հայրապետութեամբ մձագոյն աղօթպենը եղած էն մձագոյն զգալով ազօթքին անհամեշտութիւնը իրենց կեանքի ամէն մէկ բոլովին: Նորը շըրած նաև Քրիստոս, որ ըստա իր աշկերտաներուն, ու Պատարագ է յամենայն ժամ կալ ձեզ յազօթաւ:

● Եր. 18 Մարտ. — Կէսօրէ վերջ, վաղուան Դատաւորի Կիւրդի առթիւ, Ամեն. Ա. Պատրիարքը Հօր Ղիւասորութեամբ, Միարանութիւնը Եւրաչափառով մատուց թոքեց Ս. Յարութեան Տաճարը. Ս. Կիւրդանին է Գիւս Խաչի այլի սիմոնիքն եւոք, վերջնոյ կիր հայտապատկան Ա. Գր. Լուսաւորի կիւրդ եկեղեցւոյ մէջ պաշտուեցան երեկոյեան ժամերգութեամբ միան ու նախատօնական Արքաթեղեաց այցելութեան հնագիւառոր թափօր Տաճարէն ներու Թափօրապետն էր Հոգը. Տ. Անուշաւան Վ. Արզ. Զշշանեան:

● Կիր. 19 Մարտ. — Գաւալորին: Գիւրեային և առաւտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Լուսաւորի Ապա: Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը հանգիւառոր Ս. Պատարագ մատուց Քրիստութիւն Գիւրդանին վրայ և Նախագահեց նոյնին և Պատանախաղւոյն շուրջ հայտառուած ենազարդ մեծանոնդէ Թափօրին՝ որ վերջացաւ Ա. Լուսաւորի եկեղեցւոյ մէջ:

● Եջ. 23 Մարտ. — Իրիկուան Հսկումին քառողեց Հոգը. Տ. Տափէի Վրայ. Մամուր, բնաբան ունենալով տիւ եկել Աստուածն կատարահալ՝ մարդ կատարեալ, խօսելով Աստուածոյ Խնդիրինք մարդուն կիւրդերուն և Աւետարան ու մարդուն գիւյտարերութեանց մարդ:

● Արտ. 24 Մարտ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահն ցերչ. Տ. Հայրիկ Եպս. Ասլանեան:

● Եր. 25 Մարտ. — Ա. Գր. Լուսաւորի Մուտի ի Վիրապ առնին առթիւ, Ա. Պատարագ մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւանդատան Ա. Լուսաւոր լոյսով լուսաւորաւած, զիսէ իր հոգի փրկութիւնը տպանավիլու հարկաւոր միջոցները և չի վարանիր այլ փրկութիւնը ճեռք ձեկիւու համար զուն նզիմ ու անցաւու վայելիքները

սորչի սեղանին վրայ՝ ժամարարն էր Հոգը. Տ. Գեղամ Արզ. Զաքարեան:

— Եկասորի վերջ, Գերշ. Տ. Հայրիկ եպոսի գիլաւուութեամբ, Միաբանութենէն մաս ըց ինքնաշարժեաց բարձրացաւ Զիթենեաց լեռ, ուր Համբարձման Սրբատեղաւոյ վրայ պատըսեցաւ երեք ամերգուան ժամերգութիւն և նախատօնակ, իսկ իրիկաղէնին ուկեցաւ, դիշերային և առատօնան ժամերգութիւնները. Սատացուեցաւ նաև Ս. Պատարագի ժամարարն էր Հոգը. Տ. Անուշաւան Վրդ. Զայտանին: Արարդութիւնները շարտեցան դիշերուան ժամը 11ին:

● Կիր. 26 Մարտ. — Պատասխան: Առաւուսուն, Գերշ. Տ. Հայրիկ եպոս. Ալուանանի գլխաւորութեամբ, Միաբան Հայրիկ ինքնաշարժեաց մեկնեցան Զիթենեաց լեռ ու Հարաշափուռով մուտք գործեցին Համբարձման Սրբատեղին, ուր Հառուցուած մեր վրանամարտն մէջ հանդիսաւոր Ս. Պատարագ ժամուոյ Հոգը. Տ. Ցակոր Վրդ. Կարդանան՝ եպիկապատակն իրու ի զուտի թէ՛ երեկ և թէ՛ այսօր զգալի էր հաւատուցեալներու պակասը, սիրող ռաստիկ ցուրտին և ուժեղ քամին պատճառաւ, ուստի և քարոզ յիսուսեցաւ:

● Եշ. 30 Մարտ. — Երիկուան ժամը 6.30ին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Մեծ Պահանցեկէի վերջին ժամերգութիւնը:

● Ուր. 31 Մարտ. — Ա. Օ. մեծ պահոց: Առաւուսուն, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Ալբետացի վերջին ժամերգութիւնը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Ք

● Եշ. 2 Մարտ. — Երաւանական նորընտիր Ուսերիկանակեր, իր փոխանդրին հետ, փոխադրէ այցելութեան իկաւ Պատրիարքարան:

● Ուր. 17 Մարտ. — Խոլամաց Ռամազանի (Լուժիթթ) տօնին առթիւ, կիսօրէ առաջ, Ամեն. Ո. Պատրիարք Հայրը, հետան ունենալոյն Գերշ. Տ. Հայրիկ եպոս. Ալաբանեանը, Հոգը. Տ. Կամարադները և Ցիառ Կարպիկ Հինգուլեանը, շնորհաւորութեան զնաց Վասմ. Մուհամեդինը, Պատրիկանապետին, Պատրիարքապետին և Անուստի Արքարիոյ Հիպատոսոսին:

— Նոյն առիթով, Ամեն. Ո. Պատրիարք Հայրը շնորհաւորական նեռազիր մը ուղղեց Ամմանի Արքունիք, Ն. Վեհ. Հիւսէյն Թագաւորին:

● Գշ. 21 Մարտ. — Եկասոր առաջ ժամը 11ին, քաղաք Ժամանեց Գանիրէի Հպուրաց Պատրիարքի կողմէն զրիւած պատուիրակութիւն մը, բազ հցաց Յափիկազաներէ և Յաշնարական Ներկայացաց հիւսէյն, Այլ հոգեր պետերու կարգին, Գերշ. Տ. Հայրիկ եպոս. և Աւագ Թարգման Հոգը. Տ. Հետոր Վրդ. Պիմաւորեցին Արքացան Հիւսէյնը Ցապուի զրան առջին և ընկերացան իրենց մինչև Ս. Յալութեան Տաճար, ուր Պատասխանեացուն և Ս. Գերեզմանի սիստերէն ետք, Ս. Հիւսէյնը (Պատիները Ս. Տեղեաց մէջ ըլլալով պատերը — Հայոց) պատուասիրակեցան մեր Տեղաբանին մէջ և ապա ուղղուեցաւ Հայոց վանք:

● Ուր. 24 Մարտ. — Եկասոր առաջ, Ղպտական պատուիրակութեան անզամ Յ եպիկազան Ները այցելեցին Պատրիարքարան և ընդունեցան Ամեն. Ո. Պատրիարք Հօր և Միաբան Հայրերու կողմէ, շնորհաւորական Անուազի (2 Ապրիլ), Ամեն. Ո. Պատրիարք Հայրը, իր. Ս. Յակոբեանց Միաբանութեան և Սաղիմանայ Պատրիարքին կողմէ, շնորհաւորական Անուազի մը ուղղեց Ս. Էջմիածին, Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Վաղէցէն Ա. Կաթողիկոսին:

● Գշ. 28 Մարտ. — Նոր Տաճարով Ս. Պատրիարք Ուսերիկան (Ապրիլ), Ամեն. Ո. Պատրիարք Հայրը, իր. Ս. Յակոբեանց Միաբանութեան և Սաղիմանայ Պատրիարքին կողմէ, շնորհաւորական Անուազի մը ուղղեց Ս. Էջմիածին, Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Վաղէցէն Ա. Կաթողիկոսին:

1961-Ի «ՍԻՐՆ» ԿԸ ՆՈՒԻՒՐԵՆ

ՍԵՐՈՎԱԿԵԿԵ

Տկ. Մէրի Քէօրողլանեան՝

Բերդինեակե

Արժ. Տ. Գրիգոր Քհյ. Աւագեան՝ Արժ. Տ. Քհյ. Խնձէկոնին (Սան Ֆրանչիսկո): Աւրարտիկի Տրց. Միքրոն Սարգիսեան՝ Տիար Յարութիւն Զմբռւթիւնին (Թաւրիկ):

Ամերիկային

Տիար Պետրոս Գոնճայիսն՝

Տկ. Թագուհի Քէօրեանին (Ուօթը ըրթառն):

Հոգը. Տ. Ամբար Արզ. Լավաճեանին (Լոս Անդէլը):

ՄԻՒԹՈՒՐԵԱՆ ԷՄԻՒՐԱՆՈՒԹԻՒՆ
MECHITARISTEN-CONGREGATION
WIEN VII/62, MECHITARISTENGASSE 4

ՔԱՌԱՊԱՏԻԿ ՅՈՐԵԼԵԱՆՆԵՐ ՄԻՒԹՈՒՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

Վիեննայի Մխիթարեան Միաբանութիւնն երբ 1911ին կը տօնախմբեր եռապատճիկ նորելեաններ, չե՛ կառող մաքրել թէ 50 տարի յետոյ, հակառակ երկու աշխարհասասան պատերազմներու արհայիշներուն, պատեհութիւնը պիտի ունենաւ ուրախութեամբ աւետելու այս ընթացիկ տարւոյն՝ 1961ին, բառապատճիկ նորելեաններ։ —

1. Աւխտիս Ընդհ. Աբբանօ՛ Ամենապատիւ Դերապայծառ Հ. Մեսրոպ Արենաս. Հապոգեանի Քահանայուրեան Յիսնամեակը (12 Փետրուար 1911):
2. Նորին Ամենապատուութիւն Աբբայուրեան Յօանիսակը (9 Յուլիս 1931):
3. Մխիթարեան Միաբանուրեան Մրիկսրէն Գոխադրուելով Վիեննա հաստատուելուն 150 ամեակը (1811 – 1961):
4. «Հանդէս Ամսուրեայ Ռւսումնարերին 75 ամեակը (1887 – 1961):

Միաբանուրեան Ընդհ. Աբբանօ՛ Քահանայական Ս. Օծման նույրական օրը (12 Փետրուար 1961) պիտի տօնախմբուի պարզ, ներեխն կրօնական հանդէսով մը։ Ամենապատիւ Յորելեարը, ի յիշատակ այդ նույրական օրուան, պիտի մատուցանք Գոհաբանական Հայրապետական Պատարագ եւ պիտի ընդունի այդ տոքիւ Վիեննայի Հայ Գալուքի Շնորհառութիւնները։

Հանդիսական յատուկ Յօնելինտական տօնախմբութիւնները պիտի կատարուին մասնակցութեամբ եկեղեցական եւ պետական բարձր անձնաւորութիւններուն՝ Սեպտեմբերի սկիզբը, մասնաւորապես Սեպտ. 2ին եւ 3ին Նաբար եւ Կիրակի օրերը։

Մխիթարեան Միաբանութիւնը լիայոս է թէ այդ հանդիսական օրերուն, արտասահմանի մեր հայրենակիցներէն բարեկամներ ու համակիրներ առհասարակակ, հանոյքը պիտի ընծայէն իրենց ներկայութեամբ պատուելու Մեծ Յօրելեարն ու Մխիթարեան Միաբանութիւնը։

Վիեննա, Յունուար 1961

ՄԻՒԹՈՒՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ
ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՑԱՆՑՆԱԽՈՒՄԲ

ԵԱՀՆՈԹ. —

այ Այս հայրենակիցները, որոնք առանձին կամ ընամերով պիտի վափարին մասնակցի Յօրելինական հանդիսաւորիւններուն, հանէին ծանուցանել այս վափարը Յորելինական Յանձնախումբին, ամենէն ու մինչեւ Յուլիսի վեջը, որպէսզի կարէի ըլլա իրենց՝ բանկամային դիւռըթիւններ ընծայի։

բ) Միաբանութեան Յօրելաւ Պետք փափառ է որ այն սրաբուի նույրատութիւններ՝ որոնք պիտի կատարուին այս առիրով, յակացուին Մայրապահին կից ժենին վրայ հայ ուսանողներու յատակ Յարկաբաժին մը բարձրացնելու։



**ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՈՒՍՄԱՆ ՓՈԽԱՏՈՒԹԻՒԹԻՒՆ
ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ**

ԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳՐԱԲԻՒՆԻՆ

Դաւուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը բարձրագոյն ռւսման փոխատութիւններ պիտի կատարե 1961-62 ռւսումնական տարեշրջանին համար, հետեւել պայմաններով:

1. — Փոխատութիւն հիման վրայ կրթաթոշակներ կրնան յատկացուիլ հայկական ծառաժող — ինչ ու ըլլայ իրենց հպատակութիւնը — այն երիտասարդներուն և երիտասարդուններուն՝ որոնք նիւթական բաւարար միջացներ լուսնին բարձրագոյն ռւսմանց հետեւելու, իրենց բնակութեան երկրին կամ ամենամօտիկ օտար երկրի մը բարձրագոյն ռւսումնարաններուն մէջ կ հետեւի որ սկզբունքով, կրասնահայքի Ալբանիա Միացցեալ Հանրապետութեան, իրաքի, Յարդանանի, իրանի, Կիւլպոսի և Թուրքիոյ թեկնածուներուն ու մէկ իրաքի առաջարկան վրա թարգանանի, իրանի, Կիւլպոսի և Թուրքիոյ թեկնածուներուն ու մէկ համայարարանական վրա խատուութիւն պիտի կատարուի եւ բրազական և ամերիկան համայարարաններուն մէջ իրենց ռւսումնակելու համար, բացի այն պարագային ու տառապատճեններու անհրաժեշտ կը դարձնեն արձանագրութիւնը այս վիրջին հաստատութիւններուն մէջ, Այս պարագային, յարդեւով հետեւեան թեկնածուներուն նախրուութիւնը, Հիմնարկութիւնը իրեն կը վիրապակէ համայարարանին ընդունութիւնը փոփոխութիւնը նեմթարկիլ:

Ընդհանուր կերպով, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը չի ստանձններ թեկնածուներուն ճանապարհորդութեան ժախեցերը:

2. — Ռւսման բոյոր ճիշդեր բնդունելի են, բայց նախապատուութիւն պիտի տրուի այն թեկնածուներուն որոնք կը փափաքին պատրաստուի մանկավարժական ասպարեցին և յանձնառու կը ըլլան պաշտօնավարելու հայկական դպրոցներու մէջ:

3. — Ակզրունքով փոխատուութիւնները պիտի յատկացուին այն թեկնածուներուն որոնք իրենց գամարանին բարձրագոյն քառորդին մէջ կը գտնուին:

4. — Ամենածանեւերը պէտք է ունենան համալսարանի մը մէջ ընդունման համար պահանջաւ երկրորդական ռւսմանց վկասականը:

5. — Փոխատուութիւն յատկացումը զերջնական կը գտնուայ երբ զայն ստացողը կրնայ ներկայացնել վաւերագրի մը որ կը վկայէ թէ կանոնաւորապէս արձանագրուած է այն հաստատութիւններուն մէջ ուր կը փափաքի շարունակել իր ռւսումնը:

6. — Համալսարանական փոխատուութիւնը կը յատկացուի մէկ ուսումնական տարեշրջանի համար: — Կրնայ վերանորոգուիլ նոր դիմումով և ուսումնական յաջող արդիւնքներու վրայ:


7. — Կրթաթոշակները կը յատկացուին իրը փոխատուութիւնը որ հասուցանելի է ըլլայ գրամով, ռւսման աւատական յաջորդ հնգամատաներուն լնիմացքին, ըլլայ հայկական կը ըլլական կամ բարեսիրական հաստատութիւններու մատուցուած ձառյաւթիւններով, այս ձառյաւթիւններուն արժէքը ձգուած ըլլալով Հիմնարկութեան Վարչութեան գնահատութեան:

Երբ ռւսանոյ մը իր ռւսումնը աւարտելին յետոյ կրնայ ներկայացնել վաւերագրի մը որ կը վկայէ թէ կը պաշտօնավարէ հայկական կրթական հաստատութեան մը մէջ, իրեն կատարուած փոխատուութիւնը հաստացուած պիտի համարուի, այս վերջնոյն տեսողութեան հաւասար ժամանակաշրջանի մը պաշտօնավարութեանէն ետք:

8. — Թեկնածուները պէտք է իրենց գիմումը ներկայացնեն ամենէն ուշը մինչև 10 Մայիս: Դիմունները պիտի ստանան հարցարաններ որոնց պէտք է պատասխանին ճշգրտորէն և ուղղամատորէն և զորս պէտք է կերպարաննեն կատարելավու լցուած, պահանջուած վաւերագրիններուն հետ, մինչև 10 Ցուլիս: Հիմնարկութեան ննիմարական Յանձնածողությունը կրթաթոշակ կութինը կու տայ իր հաւանութիւնը:

9. — Գոյ Ցուլականէն ետք հասող հարցարանները նկատի պիտի չառնուին:

10. — Գոյ Կիւլպէնկեան Հիմնարկութեան համայարանական փոխատուութիւնը ստացող մը չի կրնայ մինչան ատեն ուրեւ համայարանական փոխատուութիւն կամ կրթաթոշակ կութինը կու տայ իր հաւանութիւնը:



11. — Տպագրուած հարցարաններ թեկնածուներուն որամազբայթն ունի են:
12. — Անօք գործեց արդէն Հիմնարկութեան և ամսագրատեսկան փոխառուաթիւն կը ուսուած, ոյս գերիշայի վերանորոգման խնդրագրերը և ամէն ուսուած ոչի թղթակցութիւններ գերած է ուզգած Հիմնարկութեան Կեդրոնառելուայն նուցէին որ սուրբ Նշանակուած է:

Բայց նոր գիմաւմները պէտք է ուղղուին

Ա. — Լիբանան բնակող թեկնածուներուն խոժուր
Comité Educationnel de la Fondation Calouste Gulbenkian au Liban

c/o M. A. Topdjian, P. O. B. 715, Beyrouth (Liban)

Բ. — Սաւար բնակող թեկնածուներուն խոժուր

Comité Educationnel de la Syrie de la Fondation Calouste Gulbenkian
c/o M. K. Nersoyan, P. O. B. 757, Alep, Syrie (R. A. U.)

Գ. — Թուրքիա բնակող թեկնածուներուն խոժուր

Monsieur J. J. Abravanel, Consul du Portugal
Beyoglu, Istanbul (Turquie)

Դ. — Ֆրանս բնակող թեկնածուներուն խոժուր

Fondation Calouste Gulbenkian, Comité de Sélection des Boursiers
51, Av. d'Iéna, Paris (16e) France

Ե. — Մեծ Բրիտանիա բնակող կոմ գաճուող թեկնածուներուն խոժուր

W. A. Sanderson, Esq. Calouste Gulbenkian Foundation
3 Prince Albert Road, London, N. W. 1, England

Զ. — Իրաք բնակող թեկնածուներուն խոժուր

Comité Educationnel d'Iraq de la Fondation Calouste Gulbenkian
c/o Préläture de l'Eglise Arménienne, Bagdad — Iraq

Է. — Պարագիւխ բնակող թեկնածուներուն խոժուր

Comité Educationnel de la Fondation Calouste Gulbenkian
Rue 25 de Março, 607-5*, S. Paulo — Brasil

Այս Յանձնախուժներուն կողմէ ընդուած թղթածրաբները պիտի քննուին Փարմակալի մէջ Դաւլուսան կիւլպէկիս Հիմնարկութեան Ընտրուկան Յանձնածովովին կողմէ որ պիտի ուսուցիչներին որոշումը:

13. — Միւս հրկիրներուն մէջ բնակող թեկնածուները պէտք է ուզգածի գիտեն Հիմնարկութեան Կեդրոնառելուին:

14. — Հիմնարկութեան կրծայ անմիջապէս վերի առև շնորհուած փախուռութեան մը այն պարագային ուր կը հասուած մէ փախուռութիւն ուսուցող ուսունակ մը չի յարգեր կու չէ յարգած իր ընտրութեան ծագուած առևող պարագայութիւնները:

Հիմնարկութեան Կեդրոնառելուայն նուցէին է.

Fondation Calouste Gulbenkian,
Département des Affaires Arméniennes,
Comité de Sélection des Boursiers,
Avenida de Berna, Lisbonne I — Portugal

ԳԱԼՈՒՑ ԿԱՌԱՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՐԱՐԱԿԱՆ

Լիզան, 28 Փետրուար 1961

ՄԱՍԻՆ ՏՎԿ

ՄԱՍԻՆ
ԿԱՄ
ԾԻՄԱՐԱՆ

Հ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅՈՒՆԻՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՂԵՆԿԵԱՆ ՄԱՍԵՆԱԳԱՐԱԾ
ՇՆՈՐՀԱԿԱԾԱԹԵԱԾՈՒՅԹ ԵՆ ՀԱՅԵՏԵՏԻՒՆԵՐԸ

ՀՐԱՄԱՆԱԿԱՆ

Ամբողջական Բանասեղծությունը եւ Հատընթիւ Գրուածք - Թովմաս Պ. Զաւգաւաթճեան,

Նուէր Լևոն Զաւգաւաթճեանէ: Ֆիլատէլֆիա, 1959, էջ 106.

Ազատարար Խնամաւած - Ա. Ամիրեան (Խուրբատու): Խսթանպուլ, 1959, էջ 93.

Երգեր Սիրոյ եւ Պայքարի - Ա. Ամիրեան (Խուրբատու): Խսթանպուլ, 1948, էջ 95.

Մեծ Քաղաքը - Զաւգաւատ Հրատ. Կեդր. Անուց Միութեան թիւ 1: Խսթանպուլ, 1960,

էջ 155: Նուէր Ա. Ամիրեանէ:

Նայիրեան Խմբեցներ - Հ. Գերազերեան: Հրատ. և Նուէր Հ. Բ. Բ. Մ. Ի. Նիւ Խորք:

Տագ. Գահրէք, 1958, էջ 55.

Հերոսական Հայուրեան Անցեալն (Զարգերը Հայաստանի մէջ) - Ֆայէզ էլ Ղուէյն:

Թրգմ. Գր. Պատմաճեան (Խուրբատու): Մատենաշար ԱՄՀակոյթի Բարեկամոր թիւ 1:

Օրացյ 1961 - Կիւրիկոյ Կաթողիկոսութեան, Անթիւիսու: [Գահրէք, 1960, էջ 72:]

Հայոց Եկեղեցին (Զ. Տպագրթ) - Մազաքիս Արքեպի. Օրմանեան: Բարեկարութեամբ

Տաճառ Մրապեանի (Խուրբատու): Գէլրութ, 1960, էջ 231.

Պատմուածներ եւ Արձակ եցեւ - Եղիշէ Այվազեան: Հրատ. Արտմեան Սանոց Միու-

թեան թիւ 4: Նուէր Տիգրան Պայեանէ: Խսթանպուլ, 1960, էջ 239.

Ցորենեան Կարապիչ Քիւրենան (Կիւրճան) - Նուէր Տկ. Ա. Խսթանպուլեանէ: Խսթան-

պուլ, 1960, էջ 79:

Հազմէի (Պէլրութ) Միիթարեան Վարժարանէն Նուէր ստացանք. —

ա) Պատագիք Հայոց Պատմուեան - (Ա. - Ե. Հատորներ):

բ) Զաւակի Կը Կըրեմ - Հ. Համազասպ Ասկեան: Պէլրութ, էջ 115.

Տարրական Նոր Ալբրենաւան (Ա. Դիրք) - Ծուրէն Տիրարեան: Նուէր Հալէպահայ Ռւ-

սուցչաց Միութենէն: Հալէպ, 1961, էջ 32:

[1961, էջ 125.]

Ուկեմատան Կամ Վարդենիք Երկրորդ - Նազենին Տէր Միքայէլեան (Խուրբատու): Փարիզ,

Մարտին Հայրապետական - Ի առնանս Կաթողիկոսութեան Հայոց Կիւրիկոյ: Նուէր

Կիւրիկոյ Կաթողիկոսութեան Գրատունէն: Անթիւիսու, 1960, էջ 9:

Խօսք Ժողովուրդին - Արտակ Եպո. Մանուկեան (Խուրբատու): Հրատ. Թէհրանի Հայ

Եղիք. Կանանց Միութեան: Քէհրան, 1961, էջ 36:

[էջ 111.]

Փիւնիկեան Ավելուց Վրայ (Պատմուած քններ) - Լևոն Վարդան (Խորտ.): Պէլրութ, 1960,

Ցեղափոխական Ալպու - Գրգ Շարք, թիւ 4 (28): Հրատ. և Նուէր Աւոյի, Հալէպ:

Մենուու Երկսեան Հայ Մրեսասարդներու - Յարութիւն Ս. Նաշալեան (Խուրբատու): Պէլ-

րութ, 1954, էջ 246:

Կիայն Գաւիք - Էլինըր Բորբըր: Թրգմ. Հայկազն: Նուէր Յ. Պուճիկանեանէ: Հրատ.

Հայ Ազգ. Սահակեան Բարձր. Վարժարանի: Պէլրութ, 1956, էջ 158.

Խլիք Ս. Դուռիեան, Բ. Ենուրիալի - Իր Մննդուն 100 ամեակի առիթով (1860-1960):

Խսթանպուլ, 1960, էջ 525:

Երկանի Հին Զեռագրերի Գրտահետագոտական Խնսախտուտ ԱՄատենադարանաէն Նուէր

ա) Մատեան Ալբերգուրյան - Գ. Նարեկացի:

[ստացանք. —

բ) Տաղեր (Հովհաննես Թէկուրանցի) - Էդ. Պիկազեան:

գ) Մարտիրոս Ղրիմցի - Ա. Մ. Մարտիրոսսեան:

դ) Հովհաննես Երզնկացի - Արմենուհի Մրապեան:

ե) Խաչառու Կէշառեցի (13-14րդ դդ.): Մ. Թ. Ավելարեգեան:

զ) Տաղիկինը Սիրոյ եւ Կարօսանց - Պաշտառար Դմիր:

է) Կիվան Հայ Վիմագրության - Ա. Գ. Բարխուդարեան:

Արաքական Միացեալ Հանրապետութեան Սուրբական Երջանի Վարձերու Օրենքը - Թրգմ.

Գրիգոր Կպիկաթեան (Խուրբատու): Գահրէք, 1961, էջ 22:

(Ժարուակելի)